

# ՄԱՍԻՍ

Ի. ՏԱՐԻ ԹԻՒ 31 (1381) ՇԱԲԱԹ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 06, 2008  
VOLUME 28, NO. 31 (1381) SATURDAY, SEPTEMBER 06, 2008



Պաշտօնաթերթ  
Ա. Դ. Հնչակեան Կուսակցութեան  
Արևմտեան Ամերիկայի

MASSIS Weekly  
1060 N. Allen Ave. Suite 101  
Pasadena, California 91104

## ՄԵՐ ԱՆԿԻՒՆԵՆ

«ԹՈՒՐՔԻՈՅ ԿՈՆԱԿԻՆ  
ԴՐՈՒՅԾ ՀԱՐԻՒՐ  
ՏԱՐՈՒՅՅ ԿՈՒԶԻ»  
ՄԱՍԻՆ

ՏՕՐԹ. Ա. ԳԱԶԱՆՁԵԱՆ

Ո. Հատուէնեանի խմբագրած «Մարմարա» թերթի 2008 օգոստոս 27-ի համարի մէջ բարգմանարար լոյս ընծայուածուշագրաւ յօդուած մըն է մեր այսօրուած մտորումներուն շարժանիք:

Մուսրաֆա Անարէ բուրբոյդուածագիրն անունը, որ Օգոստոս ամսուան 26-ին, «Թարաֆ» թերթի մէջ ստորագրած յօդուածին՝ «Ժուրավոլր լաւ կու զայ թէ՛ թուրբիոյ, թէ՛ Հայաստանի» խորագիրը ընտրած է:

Վերնագիրը իմբնիմ ցոյց կուտայ, թէ Անարի մտորումներու առանցքը կը կազմէ, թուրբիոյ նախագահ Ապտուլլա Կիլի՛ Հայաստան այցելու, նախագահ Ա. Սարգսեանի հեղինակած հրաւէրը՝ Անդամանքի մարդու 6-ին տեղի ունենալիք Հայաստան-թուրբիա փուրպողի մրցումը միասին դիտելու կապակցութեամբ, որուն ցարդ, պատասխանած է կիւլ: Կը բուի, թէ Անգարայի Ապահովական Ապասարկութիւններ...ափսոն, մողցած ըլլալու են հայոց աւանդական, այլապէս ասպետական հիւրամեծարութիւնը - մտահոգ են իրենց նախագահի ֆիզիքական ապահովութեամբ: Այդէս ցոյց կուտան պարզուած երեւոյներ, որոնց շարժին, ի մասնաւորի, վերցեր Հայաստանի նախագահին հետ տեղի ունեցած թրական «Խատիկալ» հարցագրոյցը, ուր բուրբ թորակիցը հարց կ'ուտայ Անգարայի ունեցած որոշակի մապախուրիւններու կապակցութեամբ: «Դուրէկը կիսէ՞ այդ մտահոգութիւնները»:

Անկախարար այդ բոլորն, մեր, «Թարաֆ» թերթի յօդուածագիրը, կը գտնէ, թէ նախագահ կիւլ, ոչ թէ միայն պէտք է երբայ երեւան, այլ նաեւ, պէտք է բացուին ցամանային եւ օդային սահմանները: Ապահովուի սահմանային առեւտուրը: Բարելաւուին թուրբիա-Հայաստանյարաբերութիւնները: Նախանձութիւն վերցուի լուծելու հայկական հարցը որ, յօդուածագրին համոզումնվ, օսմաննեան «իրքի հատականներու կողմէ բուրբ ժողովուրդի կոնակին վրայ դրուած «հարիւր տարուան կնիք մըն է»: Յօդուածագիրը իր մտորումները իրաւարտին կը հասցնէլ յամանելով իր այն համոզումնին վրայ, թէ «եթէ ես յարգելի նախագահին տեղը ըլլայի, բնաւ չէի վարաներու ու այս հայլը կ'առնէի»:

Մինչեւ հոս՝ լաւ:

Այս մասին շատ են խոսած բուրբ պետական մակարդակի

Տար. էջ 19

## ԼՐԱԳՐՈՂՆԵՐՈՒ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԵՐ  
«ԳՈՆԿՐԵՍԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ ԻՆՔՆԱԲԵՐԱԲԱՐ ԲԵՐԵԼՈՒ Է  
ՄԵՐԾ ՍԱՐԳԱԵԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ»



ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆ  
ՄԱՄԻՋԱՍՈՎԼԻՍԻ ԸՆԹԱՑՔԻՆ

ԵՐԿՐՈՒՄ», - աւելցուց ան: - «Ես դրան ձգուում եմ՝ կը յաջողուի, թէ չի յաջողուի, Ասուուած զիսի: Ես համեստ մարդ եմ, երբեք իմ ուժերը չեմ գերազնահատել: Ես դրել եմ նպատակ. կը համնենք, չենք համնի՝ ոչինչ, աշխարհը չվերջացաւ»:

Հարցին, թէ արդեօ՞ք ընդդիմութիւնը պատասխան է ընդունելու նախագահական ընտրութիւններու արդինքները, Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆ ըստ, - «Հազար տարի էլ անցնի, միլիոն տարի էլ անցնի, ես, մեր շարժումը, ժողովրդի մեծամանութիւնը չի ընդունելու 2008 թուականի նախագահական ընտրութիւնների արդիւնքները: Դա

## ԹՈՒՐՔԻՈՅ ՆԱԽԱԳԱՐԸ ՊԻՏԻ ԺԱՄԱՆԵ ԵՐԵՒԱՆ



ԹՈՒՐԲԻՈՅ ՆԱԽԱԳԱՀ  
ԱՐՏՈՒԼԼԱ ԿԻՒ

Թուրբիոյ նախագահի գրամենեակը տակաւին պաշտօնապէս չէ հաստատած այցելութեան լուրը, սակայն վարչապետի խօսքէն ետք, մեծ է հաւանականութիւնը, որ առաջին անգամ ըլլալով թուրբիոյ նախագահ մը ժամանէ երեւան:

Թուրբական աղբիւրներու համաձյն, Արդուլլահ Գիւլ օդակայանէն կ'ուղղուի Հրազդան մարզաշատ: Մրցումնի աւարտին հանդիպում ունենալիք ետք Սերժ Սարգսեանի հետ, ան նոյն օրը կը վերադառնայ Անգարա:

Հինգ ժամ տեւած յայտագիրը սփուռեցաւ Հայկական թելեժամով եւ AMGA -ի տեղական եւ արբանեակալին ալիքներով: Հանգանակութիւնը վարեցին Հայաստանի քաղաքական բանտարկեալներու օգնելու նպատակով:

ուղղելու մէկ ձեւ կայ՝ անցկացնել նոր նախագահական ընտրութիւններ»:

Պատասխանելով թուրբիոյ նախագահ Արդուլլա Գիւլի Հայաստան գալու վերաբերող հարցին, ՏԵՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆ ըստ, որ ինք կ'ողջունէ այդ հրաւէրը, որ կրնաց հարաւորութիւն տալ սառուցը հալեցնելու: «Թուրբիոյ հետ մենք պէտք է հաստատենք նորմալ, բարիրացիական յարաբերութիւնների: առանց նախագահամանների: Երբ այս բանը ես ասում էի, ասում էին՝ էս ինչ դաւաճանութիւն է: Հիմա իրենք արդէն գիշեր-ցերեկ դա կրկնում էն, զրա դաւաճանութեան մասին ոչ ոք չի խօսում»:

Ասուլիսի ընթացքին Հայաստանի առաջին նախագահը հրապարակեց երեք փաստաթուղթ, որոնք, «չափազանց կարեւոր նշանակութիւն ունեն ընդդիմութեան դէմ Հայաստանի իշխանութիւնների կազմակերպած հրէաւոր դաւադրութեան կութիւնը բացայալու առումով»:

Առաջին փաստաթուղթը երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ համանքներու ընդհանուր իրաւութեան դատարանի դատաւոր

Տար. էջ 4

## 60 ՀԱՅԱՐ ՏՈԼԱՐ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԵՑԱՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵՐՈՒ ՕԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ



Թելեբռնի հաղորդավարները ու մասնակիցները:

Կեղրոնքը Դաւիթ Շահնազարանի համար:

Ուրբաթ, Օգոստոս 29-ի երեկոյեան Լու Անձելլասի մէջ տեղի ունեցած հեռատեսիլային թելեթոնի մը ընթացքին հանգանակութեան աւելի քան 60 հազար տողարկութիւնը հայաստանի քաղաքական բանտարկեալներու օգնելու նպատակով:

Հինգ ժամ տեւած յայտագիրը սփուռեցաւ Հայկական թելեժամով եւ AMGA -ի տեղական եւ արբանեակալին ալիքներով: Հանգանակութիւնը վարեցին Հայաստանի քաղաքական բանտարկեալներու օգնելու նպատակով:

Տար. էջ 5

# ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

## ԸՆԴԻՄՈՒԹԻՒՆՆ Է ՄԵՂԱՒՌ

## ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ»

իշխանութիւնան ներկայացու-  
ցիչները վերջին օրերին տեսէք, թէ  
ինչ են մոզոնել. «Այս օրերին  
վրացական ընդդիմութիւնը հա-  
մախմբուած էր Վրաստանի իշխա-  
նութիւնան շուրջ, ոռուսական ընդդի-  
մութիւնը՝ ՌԴ իշխանութիւնան  
շուրջ»,՝ ասում են նրանք եւ  
Հայաստանի ընդդիմութիւնը մե-  
ղադրում ՀՀ իշխանութիւնան շուրջ  
չհամախմբուելու մէջ: Զգիտեմ՝ որ  
խելօքն է այս նախադասութիւնը  
իշխանական ներկայացուցիչների  
բերանը գցել, բայց, անկեղծ ասած,  
չեմ հասկանում զուգահեռը: Վրաս-  
տանում պատերազմ էր, Վրաստա-  
նի պետութիւն լինել-չլինելու  
հարցն է որոշում՝ ուղղի իմաս-  
տով, Վրաստանի նախագահը օրը  
եօթ անգամ աստվիս է անում,  
մարդ է ընդունում-ճանապարհում,  
պատերազմ էր վարում: Ռուսաս-  
տանում ընդդիմութիւն չկայ, բայց,  
դէ, Ռուսաստանն էլ պատերազմի  
մէջ էր, այդ երկրի իշխանութիւնն  
էլ էր պատերազմ վարում: Իսկ  
Հայաստանի նախագահ կոչուածն  
ի՞նչ էր անում. Պեկինում օլիմպ-  
իադա էր լացացնում, նստել էր մեր  
հաւաքականի չնչին, որովհետեւ  
վախենում էր, թէ մի որեւէ բըռնզէ  
մեղալից Ծառուկեան Գագիկը աւե-  
լի շատ աչոկ կը հաւաքի, քան թէ  
ինքը: Այսինքն՝ Պեկինում նստած  
բրոնզ էր իրենով անում, չէր էլ  
ուզում Հայաստան գար: Հիմա  
ընդդիմութիւնը ո՞նց համախմբ-  
ուէր իշխանութիւնան շուրջ. զնար  
Պեկին ընդդիմութիւնը: Թէ՞ Սեր-  
ժին յորդորէր ընդհանրապէս չվե-  
րադառնալ Պեկինից: Կամ ի՞նչ է  
եղել. Հայաստանում ինչ-որ ճգնա-  
ժամ կա՞յ: կառավարութիւնն

ասում է՝ ամէն ինչ նորմալ է, բենզին էլ կա, ամէն ինչ էլ կա, ոչ մի ճպնաժամ էլ չկայ: Այսինքն՝ ընդդիմութիւնը պիտի ասի՝ կառավարութիւնը ճիշտ է ասում, պիտի ասի՝ ժողովուրդ ջան, համախմբուենք իշխանութեան շուրջ եւ մեքենայ վարելուց հրաժարուե՞նք: Հայ Ազգային Կոնգրեսը մի քանի գրաւոր խորհուրդ տուեց, լաւ էլ իրականացնում էք: Փոխանակ չնորհակալութիւն ասէք, մի բան էլ մուննաթ էք գալիս: Կամ որ էս ճպնաժամը, որը, ձեր ասելով, չկայ, բացայստեց, որ Սերժի, Ֆլեշի, Միկայիլ գրպանը տարեկան 10 միլիոն դոլար է մտնում միայն բենզինի մաքսանենգութիւնից, ընդդիմութիշնն է մեղաւոր: Իսկ ընդհանրապէս, արժէ լիշեցնել, որ դեռեւ Մայիսի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը յայտարարեց, որ եթէ Աղթբեջանը փորձի օգոստել ՀՀ ներքաղաքական բարդ վիճակից եւ փորձի Ղարաբաղում պատերազմ սկսել, ինքը իր բոլոր կողմնակիցներին կոչ կ'անի դադարեցնել քաղաքական պայքարը եւ լծուել հայրենիքի պաշտպանութեան գործին: Եւ ինչպէս սրան արձագանքեց չեղած իշխանութիւնը. ասացին՝ ընը, տեսէք, Տէր-Պետրոսեանը նահանջում է եւ քաղաքական պայքարից ետ է կանգնում: Նոյն կերպ դուք ներկայացրիք նաեւ «Հազարամեակի մարտահրաւերներին» Տէր-Պետրոսեանի ուղղուած կոչը, որով նա յորդորում էր ՀՀ-ի դէմ տնտեսական պատժամիջոցներ չկիրառել: Ու հիմա վարչապետի ֆուտլար Տիկոն իշխանութեան շուրջ համախմբումից է խօսում. վայենէ»». Եղած բանի շուրջ կը համախմբուեն, չեղածի շուրջ ո՞նց կը համախմբուեն:

# ԿԱՐՈՂ ԵՆՔ ՍԱԵՒ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ  
«ԱՌԱԻՕՏ»

Էլ մեղաւոր են), ցոյց տուեցին, որ  
հարեւան երկիրը շատ առումնե-  
րով խոցելի է, անկայուն, գումա-  
րած դրան՝ այդ երկրի ղեկավա-  
րութիւնը, ցաւօք, հակուած է ար-  
կածախնդրութեան: Հարեւանները  
եւ գերտէրութիւնները, բացի «բա-  
րեկած-թշնամի» «քնարական» եւ  
ժամանակաւոր ըմբռնումներից, ու-  
նեն նաև գուտ պրագմատիկ, տնտե-  
սական շահեր: Ի՞նչն է աւելի  
ձեռնտու նոյն Ազրբեջանին եւ  
Թուրքիային՝ երբ Բաքու-Ջէհան  
խողովակաշարն անցնում է բարե-  
կած Վրաստանո՞վ եւ գտնուում է  
պերծանենտ վտանգի տակ, թէ՞՛  
եթէ անցներ «թշնամի» Հայաստա-  
նով: Կամ՝ նոյն Բաքու-Թբիլիսի-  
կարս երկաթզիծը, որի օրինակը  
բերեց նախագահ Սարգսեանը՝ «Ռա-  
դիկային» տուած իր հարցազրոյ-  
ցում: «Երբ այդ ծրագրերում քա-  
ղաքական նկատառումները գերա-  
կայում են տնտեսականին, այդ  
ծրագրերը անհրաժեշտ յաջողու-  
թիւն չեն ունենում», - ասաց նա:

Մի խօսքով, որքան հարեւան-  
ներն են մեզ պէտք, այնքան էլ մենք՝  
հարեւաններին, որքան նրանք են մեզ  
համար տարրանցիկ, այնքան էլ մենք՝  
նրանց: 21-ըդ դարում այլ կերպ չի  
կարող լինել: Եւ պատճական չէ, որ  
օգոստոսեան պատերազմից յետոյ  
Թուրքիայի վարչապետը հանդէս եկաւ  
տարածաշրջանային համագործակ-  
ցութեան նախաձեռնութիւններով:  
Շատ բնական է նաև, որ ՀՀ նախա-  
գահը ցանկանում է առիթն օգոս-  
տործել՝ Թուրքիայի հետ յարաբե-  
րութիւնները շտկելու համար:

Բայց այդ ճիշդ ուղղութեամբ  
գնալու համար Հայաստանին պէտք  
են արագ եւ արմատական քաղա-  
քական ու տնտեսական բարեկիո-  
խումներ։ Որոնք, մեղմ ասած,  
ուշանում են։

## ՊԱՅԹԻՒՆԿԱՆԳ ՏԱՐԱԾՈՆՉՈՅԱՆ

## ՍՈՒԱ ՍԻՄՈՆԵԱՆ «ԻՐԱԻՈՒՆՔ ՏԵՂ ՖԱՔԹՈ»

Պատմական փորձը բազմիցս  
ապացուցել է, որ պետութիւնների  
ու ժողովուրդների ճակատագրա-  
կան ներքաշումը պատերազմի մէջ  
սկզբունքօրէն երբեք էլ կախուած  
չի եղել առանձին քաղաքական  
գործիչների կամքից: Թէկուզ եւ  
նրանք բոլորը, որպէս կանոն, միշտ  
համարում են, թէ զեկավարում են  
իրադարձութիւնները, սակայն իրա-  
կանում գործընթացները զարգա-  
նում են իրենց տրամաբանութեան  
համապատասխան եւ հանդիսա-  
նում հետեւանք շատ անսպասելի եւ  
որոշնիսկ առաջին հայեացքից անն-  
կատ իրադարձութիւնների:

Զուգահեռներ չանցկացնելով  
առաջին եւ երկրորդ համաշխար-  
հային պատերազմների հրահրման  
հետ, այնուհանողերձ, դժուար է  
անտեսել այն հանգամանքը, որ  
վրաց-ռուսական վերջին պատե-  
րազմի պատճառով առաջին ան-  
գամ Սեւ ծովում յայտնուեցին  
արեւմտեան տէրութիւնների զրա-  
հանաւերը, իսկ Ռուսաստանը  
նրանց «դիմաւորելու» ուղարկեց  
«Մոսկուա» ատոմալիին զրահակի-  
րը: Ինչ վերաբերում է այն յայտնի  
իրողութեանը, որ պատերազմների  
հրահրման համար առիթ է անհրա-  
ժեշտ, ապա չմոռանանք, որ այսօր  
աշխարհում քիչ չեն առանց բար-  
դութիւնների տղաները, ովքեր հածոյ-  
քով պատրաստ են ապահովելու

այս խնդրի «իրազործումը»: Միգուցեք վերոնշեալն առաջին հայեացքից կարող է թուալ ռազմական ֆանտաստիկայի դրսեւորում, բայց, այնուհեանդերձ, ո՞վ կարող է երաշխաւորել, որ մօտ ապագայում նման մի բան տեղի չի ունենայ: Մանաւանդ որ վրացուուական հակամարտութեան մասնակից բոլոր պետութիւնների քաղաքացիներն արդին վարակուած են ռազմական տենդի վիրուտով, իսկ առաւել քան համարձակութիւնն ձեռքբերած Ռուսաստանը, տարբեր տուեալներով, նոյնիսկ տասը հազար աստոմային մարտագիրիկ ունի:

Այսպիսով, մենք դառնում ենք  
ականատեսն այն իրողութեան, որ  
Կովկասի, կասպեան տարածաշր-  
ջանի եւ կենտրոնական Ասիրիայի  
պատմութիւնը կրկնուում է նախկին  
իրավիճակի կրկնակի ուժգնու-  
թեամբ։ Այսօր Ռուսաստան-Արեւ-  
մուտք հակադրութիւնն այս դաշ-  
տում նոցնքան բարդ է եւ անզի-  
ջում, որքան 19-րդ դարի վերջին  
եւ 20-րդ դարի սկզբին, երբ Ռու-  
սաստանը բախուեց բրիտանական  
կայսրութեան ձեւաւորած դա-  
շինքների հետ, եւ այդ բախումը ը-  
երբեմն վերաճում էր ուղղակի  
ուզգական գործողութիւնների։  
Ռուս-անգլիական այդ մրցակցու-  
թիւնը պատմութեան մէջ մտաւ  
«Մեծ խաղ» անուանումով, սա-  
կայն այսօրուայ նոր խաղերը տա-  
րածաշրջանի համար կարող են  
ունենալ ոչ միայն տհաճ, այլև

ուղղակիօրէն շատ վտանգաւոր հետեւանքներ: Թերեւս պատահական չէ, որ վրաց-ռուսական հակամարտութեան այս ամբողջ ամսուացնթացքում բոլոր վերլուծական կանխատեսումների առաջնորդող ներում ինչպէս ռուսական, այնպէս էլ արեւմտեան վերլուծաբանները կարծես «պատահաբար» լիւեցնում են Հայաստանի եւ Լեռնալին Ղառաբաղի մասին:

Այսպէս, գերմանական «Թայրիաց գետայտունգ» պարբերականը ներկայացրել է բաւական հետաքրքիր մի դիտարկում. «Մինչ օրս շատ քիչ է ուշադրութիւն դարձուել այն հանգամանքին, որ Հարաբեղջնոյնպէս կարող էր դառնալ Վրաստանում պատերազմի սկզբնաւորման պատճառ։ Բոլորին էլ պարզ է որ Ադրբեջանը յուսալի կառուցներ ձեւաւորելու համար պէտք է առաջանակ ու առաջարկեան հակա-

ազատութիւնից: Այդ պատճառով էլ Վաշինգտոնի յատուկ ներկայացուցիչ Մեթիւ Բրայգան Անկարայի աջակցութեամբ ճնշում է գործադրում Ադրբեյջանի նախագահի համար Ալիեւի վրայ, որպէսզի վերջինս ճանաչի Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքուէի արդիւնքները: Այսինքն? գործնականում համաձայնի, որ Ղարաբաղը պատկանում է Հայությանին:

Իրավիճակի այդպիսի զարգացումն էր, որ ակնյալորդն տագ-

Մասիս

ՊԱՇՏՈՆՆԱԹԵՐԹ՝  
ՄՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿԵԱՆ  
ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ  
Արեւմտեամ Ամերիկայի Շքչամի  
ԽՄԲԱԳԻՐ՝  
ՏՕԶԹ. ԱՐԵՎԱԿ ԳԱԶԱՍՅԵԱՆ  
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄ  
ԳԱԲՐԻԵԼ ՄՈԼՈՅԵԱՆ՝  
ՍԱՅԱԿ ԹՈՒԹՅԵԱՆ  
ՅԱՐՈՒԹ ՏԵՐ ԿԱԻԹՅԵԱՆ  
ՅԵՆ. (626) 797-7680  
Ֆաբս. (626) 797-6863  
E:Mail: massis2@earthlink.net  
<http://www.massisweekly.com>

**MASSIS Weekly**  
Organ of the Armenian Social  
Democratic Hunchakian Party  
of Western USA  
1060 N. Allen Ave.  
Pasadena, CA 91104  
Phone: (626) 797-7680  
Fax: (626) 797-6863  
(USPS 667-310) (ISSN 0744-334X)  
Published Weekly  
Except Two Weeks in August

**ANNUAL SUBSCRIPTION RATES:**  
USA \$50.00, Canada \$60 (Second  
Class), \$75.00 (Air Mail)  
Overseas \$85.00 (2nd Class Mail),  
\$125.00 (Air Mail)

**\$125.00 (Air Mail).**  
**All payments must be made in**  
**US funds & Drawn on US banks.**

Periodicals Postage Paid  
at Pasadena CA.  
Please Send Address Change To  
**MASSIS WEEKLY**  
1060 N. Allen Ave.

ՀԱՅԱՍՏԱՆ

# ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՀԱՅՀՈՅԵԼ Է ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ԵՐԵՒԱՆ, «ԱՅԲ-ՖԻ»: ՍԵպ-  
տեմբեր 1-ին կենտրոն եւ Նորք-  
Մարաշ համայնքների ընդհանուր  
իրաւասութեան դատարանում պատեց  
զվաստոր դատախազի նախկին տե-  
ղակալ Գագիկ Զհանգիրեանի դէմ  
յարուցուած քրէական գործի դա-  
տաքննութիւնը: Յիշեցնենք, որ նրան  
մեղադրանք է առաջադրուել Քր.Օր  
316 յօդուածի 1-ին մասով՝ Հշանու-  
թեան ներկայացուցչի նկատմամբ  
բոնութիւն գործադրելու համար:

Դատաւորը դատարանի նախագահ Ժորա Վարդանեանն է: Գաղփիկ ջնանզիրեանին դատարանի դահլիճում ներկաները դիմաւորեցին բուռն ծափահարութիւններով եւ վանկարկումներով: Դահլիճի նստարանների մի քանի շարք զբաղեցրել էին 6-րդ վարչութեան աշխատակիցները, որոնց նաեւ կարելի է համարել որպէս տուժողների «աջակցութեան խումբ»: Տեղեկացնենք, որ գործով որպէս տուժող է հանդէս դալիս նաեւ երգչուհի Շուշան Պետրոսեանի ամուսինը՝ 6-րդ վարչութեան աշխատակից Արման Յարութիւնեանը:

Դատական նիստի ընթացքում  
Արման Յարութիւնեանը իբր ար-  
ձագանքելով դահլիճից իր հասցէին  
հնչած «Ծուշանի տուզիկ» արտա-  
յացտութեանը, մեռական բնոյթի  
հայուանքներ հնչեցրեց դահլիճում  
գտնուողների, Զհանգիրեանի հա-  
րազատների հասցէին, որոնք անպա-  
տասխան չմնացին:

Փոխարքած հայուսնքների պահին դատարկողը միջոցներ չձեռնարկեց, միան կարգադրիչները անցուաճիքեր էին գործադրութ նրան կարգի հրաւիրելու նպատակով, եւ ի վերջոյ



**Գաղիկ Ջհանգիրեանին  
դատավարութեան ընթացքին  
Շուշան Պետրոսեանի ամուսինը՝  
Երգիշառութեան աշխատակից  
Արման Յարութիւնեան**

աւելորդ լարուածութիւնից խուսափելու համար Արման Յարութիւնեանին դահիճից դուրս տարան:

Հաշուի առնելով այս ամէնը,  
նաեւ այն հանգամանքը, որ դատա-  
ւորի որդին Քննչական խմբի ան-  
դամ է Գագիկ Զհանգիրեանի  
պաշտպան Լուսինէ Սահակեանը դա-  
տաւորին ինքնաբացարկ յացտնեց,  
այժմ դատաւորը խորհրդակցական  
սենեակում է:

Քաղաքական ճառով համդէս  
եկաւ նաև Գագիկ Զհանգիրեանը եւ  
յայտնեց, որ արդարութեան ասո-  
ուածուհին լքել է Հայաստանը, քա-  
նի որ զաւթուած է ոչ միայն  
գործադիր իշխանութիւնը, այլեւ՝  
դատական: « Եւ ընդհանրապէս  
Հայաստանում իշխանութիւնը զաւթ-  
ուած է», - ասաց նա:

# ԵՆԴԻՄՈՒԹԻՒՆԸ ՅԵՏԱԶԳՈՒՄ Է ՀԱՆՐԱՅԻԱՔԸ ԵԴՐԱՐԵՑՆՈՒՄ ՆԱՏԱՑՈՅՑԸ

ԵՐԵՒԱՆ, «ԱՅԲ-ՖԻ»: ՍԵպտեմբերի 5-ին նախատեսուած ընդդիմութեան հանրահաւաքը յետաձգւում է: Այն կը կայանայ Սեպտեմբերի 12-ին նախատեսուածից մէկ շաբաթ յետոյ: Այս մասին այսօր յայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենեակի անդամ Լեւոն Զուրաբեանը:

Հայ Ազգային կոնգրեսի այս  
եւ միւս որոշումը, որով նախա-  
տեսուած է դադարեցնել Հիւսիսա-  
յին պղոստայում արդէն 1,5 ամիս  
շարունակուող նառացոյցը, պայ-  
մանաւորուած է Հայաստան-Թուրք-  
իա ֆուտբոլային խաղով:

«Սեպտեմբերի 6-ին նշանակուած փուտբոլի աշխարհի առաջնութեան որակաւորման փուլի Հայաստան-Թուրքիա խաղի եւ պաշտօնապէս յացուարարուած Հայաստան 20-25 հազար թուրք փուտբոլիսէրների ժամանման առիթով կառավարութիւնը կայացրել է մի ինչ-որ որոշում, որով մարդու իրաւունքների եւ ազատութիւնների հակասահմանադրական ասհմանափակումներ է մտցրել, ինչպիսիք Սահմանադրութեամբ նախատեսուած են միայն արտակարգ դրութեան պայմաններում։ Միեւնոյն ժամանակ մենք հասկանուած ենք առանձնայատուկ այս դէպքում հասարակական կարգի ու անվտանգութեան պահպանման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտութիւնը, - ասաց Լեւոն Զուրաբեանը եւ աւելացրեց, - Նման դէպքերում ժողովրդի վստահութիւնը վացելող լեզիսիմ իշխանութիւնը դա կարող էր անել բոլորովին այլ կերպ, առանց Սահմա-

## Ա.Դ. ՀՆՉԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԿՈՉԸ

Սիրելի հայրենակիցներ, այս օրերին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Հայաստան են ժամանում Թուրքիայի բազմարի բաղադրիչներ: Գիտակցելով, որ մեր հայրենիքն Թուրքիայի միջև կան բազմարի չլուծուած խմբի մեջ, որ մեզնից եւ ոչ մէկը չի մոռացել դարասկզբին տեղի ունեցած ոճագործութիւնը եւ, դրանից յետոյ էլ Թուրքիա պետութեան անհանդուրժող եւ յանցագործ պահուածքը հայերի նկատմամբ, այնուամենայնիւ կոչ ենթանում լաւ ընդունելութիւն ցոյց տալ այստեղ գտնուող Թուրքիայի բաղադրիչներին, ոչ մի կերպ չզնալ որեւիցէ բախումների եւ վիճաբանութիւնների, որովհետեւ սա նախ եւ առաջ սպորտ է՝ ֆուտբոլ, որն, ինչ խօսի, մեզնից անկախ բազմարի պատճառներով, բաղաժականացուել է: Մենք պարտաւոր ենք ողջ աշխարհին եւ հենց նոյն Թուրքիային ապացուցել, որ մենք բաղաժակիրք եւ հիւրասէր ժողովուրդ ենք եւ ի գօրու ենք մարզական միջոցառումը տարբերել բաղաժական ցաւոտ խնդիրներից: Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլի հաւաքանին, վստահ ենք, որ մեր տղաները գիտակցում են, որ աշխարհի եւ Հայաստանի ողջ հայութեան ուշադրութիւնը սեւեռուած է նրանց վրայ, որ բոլորս յոյսով սպասում ենք այս հանդիպման՝ մեզ համար յաղթական աւարտին: Խորհուրդ ենք տալիս մեր տղաներին խաղից առաջ զնալ Ծիծեննակարերդ եւ եռարլուր, ոգեշնչուել մեր նախնեաց եւ Արցախնեան ազատամարտի հերոսների անմահ ողիներով եւ նոր մեկնել հանդիպման: Վստահ ենք մեր հաւաքանի յաղթանակին: Այս յաղթանակը լինելու է մեր ողջ ազգի, համայն հայութեան յաղթանակը: Հայ ժողովուրդը Զեզ հետ է եւ անհամբեր սպասում է:

## **Ա.Դ.ՀԱՅԱԼԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԱՄԼՈՅԴԻՒԱՆ**

## ԶՈՅԱ ԹԱՂԵԴՈՍԵԱՆ. «ԸՆՏՐԱԿԵԴԻՔՆԵՐԻ ԴԵՄ ԼԻՆԵԼՈՒ Է ԴԱԺԱՆ ՊԱՅՔԱՐ»

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ՌԱՏԻՈՅ»:  
Երեւանի Արաբկիր համայնքում  
Սեպտեմբերի 7-ին անցկացուելիք  
թաղապետի ընտրութիւններում  
պայքարը դիւրին չի լինելու, քանի  
որ թեկնածուներից մէկը փորձում է  
օգոստոսի վարչական լծակներ,  
միւսը ֆինանսական եւ Հոգեբանա-  
կան ճնշումներ է գործադրում: Այդ  
մասին յայտարարեց ընտրութիւն-  
ներում ընդդիմադիր «Ժառանգու-  
թիւն» կուսակցութիւնից առաջադր-  
ուած թեկնածու Զոյս Թաղեւոսեա-  
նը այսօր կայացած ասուլիսում:



## Արարկիր համայնքի քաղաքետի թեկնածու Զոյա Թադեևսկան

թաղսւսամանը, ոկ, ըր խօսքս-  
ըով, վայելում է նաեւ Հայ Ազգային  
Կոնգրեսի աջակցութիւնը, ասաց. —  
«Դժուարին պայքար է, շատ դժուա-  
րին, քանի որ երբ մտնում են  
պայքարի մէջ եւ քեզ համար  
սկզբունք են դարձնում գործունէ-  
ութեան թափանցիկութիւնը, հան-  
դիպում են բազմաթիւ խոչընդուռ-  
ների, որոնք ուղղուած են թափան-  
ցիկութեան դէմ: Ես ոչ միայն  
աշխատում եմ իմ թեկնածութիւնն  
աւելի ամբողջական ներկայացնելու  
ուղղութեամք, այլ նաեւ կանխելու  
այն բոլոր ընարակեղծիքները, որոնք  
իմ մը ցակիցները փորձում են  
կապել նորից, մէկ անգամ եւս մեր  
ժողովրդի վզին»:

**Թաղապետի ընդունմագիր թեկ-**  
**նածուն, ով նախկինում ներկայաց-**

## ԱՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՎՈՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԻՒՆԴԱՍՈՑ

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ, ՌԱՏԻՈՅ»:  
«Ժամանակ Երեւան» թերթի գլխա-  
ւոր խմբագիր Արման Բաբաջանեա-  
նը, ով «Երեքունի» քրէակատարո-  
ղական հիմնարկում 3,5 տարուայ  
ազատազրկման պատիժն է կրում  
պարտադիր զինուորական ծառա-  
յութիւնից խուսափելու համար, ար-  
դարաբատութեան նախարարութեան  
քրէակատարողան վարչութեան որոշ-  
մամբ, կը տեղափոխուի քաղաքաց-  
իական հիւանդանոց:

Ինչպէս «Ազատութիւն» ռադիո-  
ռկայանին փոխանցեց Քրէակատա-  
րողական վարչութեան մամուլի իսու-  
նակ Արմէն Բաբեանը, Արման  
Բաբեջանեանը ենթարկուել է  
լրացուցիչ բժշկական քննութեան,  
նրան զննել է Հայաստանի առողջա-

պահութեան նախարարութեան  
գլխաւոր նեարդաբան, պրոֆեսոր  
Գուրգին Յովհաննիսեանը:

Ու թէեւ Բաբաջանեանի մօտ  
յաստնապեճրուած հիւանդութիւնների  
բուժումը, պրոֆեսորի եղբակացու-  
թեան համաձայն, հնարաւոր է իրա-  
կանացնել նսեւ քրէակատարողական  
հիմնարկում, քրէակատարողական  
վարչութիւնը, այլուհանդերձ, որոշել  
է Արման Բաբաջանեանին տեղափո-  
խել քաղաքագիհական հիւանդանոց:



# ՊԱՅԹԻՒՆՎԱՆԳ ՏԱՐԱԾԱՇԽԱՆ

Տարունակուածէզ 2-է՛ց

Նապի նուպա առաջացրեց Սաակաշ-  
վիլու մօտ: Որովհետեւ երբ Արեւ-  
մուտքն այսօր ծածանում է Վրաս-  
տանի տարածքային ամբողջական-  
ութեան դրօշը, դա իրականում  
չոռ է եւ ուրիշ ոչինչ: ԱՄՆ-ի եւ  
Եւրոպայի համար բացարձակապէս  
կարեւոր չէ Աբխազիայի եւ Հա-  
րաւային Օսիայի պատկանելու-  
թիւնը Թբիլիսիին: Նրանց համար  
կարեւոր է, որ Վրաստանը վերջա-  
պէս վերածուի կայտն պետութեան  
եւ որքան արագ ազատուի հա-  
կամաժարտութեան այդ երկու օջախ-  
ներից, այնքան աւելի մեծ դինա-  
միկայով կ'ընթանայ Թբիլիսիի? ՆԱՏՕ-ին անդամագրուելու գոր-  
ծընթացը, եւ երկիրն աւելի մօտ  
կը լինի Եւրամիութեանը: Հաւա-  
նաբար այդ պատճառով Սաակաշ-  
վիլին հրաման տուեց զօրքին  
ներխուժել Հարաւային Օսիա? Գործնականում չունենալով ԱՄՆ-  
ի հաւանութիւնը: Այդ ներխու-  
ժումը Սաակաշվիլու վերջին ան-  
յօյս փորձն էր ԱՄՆ-ին, Եւրա-  
միութեանն ու ՆԱՏՕ-ին ներքա-  
շելու իր շովինիստական նուաճո-  
ղական ծրագրի մէջ: Սաակաշվի-  
լին աւանտիւրիստ է, որը զնալով  
ԱՄՆ-ի համար վերածում է չհաշ-  
ուարկուած ուսկի գործօնին»: Ան-  
շուշտ, չի բացառում, որ գերմա-  
նական թերթի տեսակէտները վի-  
ճելի են, բայց խոստովանենք, որ  
դրանով չեն դադարում գրաւիչ  
լինելուց:

Մենք արդէն վաղուց վարժուել ենք, որ մեծ տէրութիւնների մեծ խաղերում, յատկապէս երբ առկայ են խոշոր տնտեսական շահեր, փոքր ժողովուրդներն ու երկրները յաճախ վերածում են մանրագրամի: Այսօր, «Հնգօրեայ պատերազմից» յետոյ, ականատես ենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրավիճակի ստեղծման, արեւմտեան տէրութիւնների ու ազգանաւերը ոչ միայն Եեւ ծովում են, այլև չի բացառում, որ մօտ ապագայում յայտնուեն աբխազական եւ հարաւասական գծի վրայ: Միաժամանակ անկախութիւն եւ Մոսկուայի հովանաւորութիւնը ձեռք բերելով, Հարաւային Օսիան եւ Աբխազիան հեռանկարում դադարում են հանդիսանալ Վրաստանում ապակյունացման լծակներ: Նպատակը, որ Վրաստանը կարող է Արեւմուտքի համար լիարժեք գործընկերոջ վերածուել օսական եւ աբխազական «բալաստներից» ազատուելու դէպքում միայն, իրագործուած է: Այժմ պատկերը հետեւեալն է. ԱՄՆ-ն ու Եւրամիութիւնը սկզբունքորէն, առանց խոչընդուաների, կարող են շահագործել կասպից ծովի մի հատուածի էներգետիկ ռեսուրսները, իսկ Ռուսաստանն այդ ընթացքում կորցնում է Վրաստանի վրայ

60 ՀԱՅԱՐ ՏՈԼԱՐ

Ծարունակուածէց 1-էն

Համաժողովրդական շարժումին  
աջակցող հեռատեսիլի հաղորդա-  
վարներ Անահիտ Մարտիրոսեանն  
ու Ռուտիկ Ցովաչիկեանը: Կոչերով  
հանդէս եկան Լու Անճելըս գտնուող  
Հայ Ազգային Գոնկրէսի ղեկավար-  
ներէն Դաւիթ Շահնազարեան, Հա-  
յաստանէն վիտիոյով Ս.Դ. Հնչակ-  
եան Կուսակցութեան ատենապե-  
տուհի Լիւտմիլա Մարգարեան եւ

ազդելու բոլոր լծակները։ Այս  
իրողութիւնը պէտք է որ միանգա-  
ման ձեռնտու լինի Արեւմուտքին,  
ինչը դժուար է ասել Կրեմլի վերա-  
բերեալ, որը շարունակաբար դի-  
մադրում է այլընտրանքային էներ-  
գետիկ խողովակաշարերի կառուց-  
ծանը իր ազդեցութիւնը չկորցնե-  
լու նպատակով։

Սինչդեռ աղբըքէջանական ու զգմական փորձագէտները նշում են, որ տարածաշրջանում տեղի ունեցած ու զգմական փոփոխութիւնները ենթադրում են որոշակի ու զգմատեխնիկական համագործակցութեան խորացում ԱՄՆ-ի հետ եւ Աղբըքջանում նրա ու զգմաքաղաքական ազդեցութեան առաւելամբագրում: «Էխո» թերթը մասնալորապէս նշում է. «Վրաստանի նման սցենար նախապատրաստուած էր նաեւ Աղբըքջանի համար: Այդ սցենարում զիխաւոր գերակատարութիւնը վերապահուած էր Հայաստանին: Իրականում նպատակ կար իրագործել այդ սցենարն այնպէս, թէ իբր ԱՊՀ ՀԱՊԿ անդամ պետութիւնները համատեղ ուժերով պաշտպանում են Հայաստանին չարանենգ ՆԱՏՕ-ից, որը զբաղուած է նաւթի տեղափոխմամբ: Ռուսաստանը շրջանցող ճանապարհով: Կորցնելով Վրաստանը եւ ապագայում բախուելով նրա տարածքում ՆԱՏՕ-ի ռազմակայանների առկայութեան փաստի հետ, Ռուսաստանը կը հասկանայ, որ ամենամօտ հեռանկարում կորցնելու է նաեւ Ատրպէջանը որպէս գործնկերոջ եւ Հայաստանը? որպէս ֆորպոստ: Աղբըքջանը վաղ թէ ուշ պէտք է ընտրի Հիւսիսաւայանտեան դաշինքին ինտեգրուելու ուղին: Սա անխուսափելի է, հաւասարակշռութիւն պահպանելու ժամանակն անցել է:

Այսպիսով, Եթէ նախկինում  
ուղարկան որոշ քաղաքական գոր-  
ծիչների կողմից Հայաստանի վե-  
րաբերեալ «Փորպանու» բնորոշու-  
մը գեղարտեատական բնույթ ունէր,  
ապա մօտ ժամանակներս բոլորո-  
վին բացառուած չէ, որ ստեղծուի  
իրավիճակ, որ նա դառնայ Կրեմլի  
համար միակ իրական յենարանն  
այս տարածաշրջանում, եւ նոյ-  
նիսկ փորձ արուի Հայաստանն ու  
Արցախը վերածել աշխարհաքա-  
ղաքական անկախութիւն: Եւ այդ դէպ-  
քում գժուար է համաձայնել Վար-  
դան Օսկանեանի բնորոշմանը. «Եթէ  
Էներգետիկ խողովակաշարերի  
անվտանգութիւնը հարցականի տակ  
է արդէն այսօր, դեռ մտածել է  
պէտք, թէ ինչպիսի վտանգ կը  
ներկայացնի Հայաստանի եւ Աղր-  
բեջանի միջեւ Ղարաբաղի շուրջ  
ուզգական հակամարտութեան  
կրկին սրումը»: Այս խորապատկե-  
րի վրայ չափազանց էկզոտիկ եւ  
ծայրայեղ վտանգաւոր են թւում  
հայկական որոշ տնաբոյս փորձա-  
գէտների եւ քաղաքագէտների «բա-

**ՀԱՅԿԱԾՎՈՐԸՑԱՆ**

« Տպաւորութիւնը այն էր, որ  
դա ուղղակի միտինգ էր, որին  
մասնակցում էր մեծ լու Անձելըսի  
ողջ հայութիւնը», - «Ազատու-  
թիւն» ռատիոկայանին յայտնած է  
Ուուղիկ Յովսէքիեան ու աւելցու-  
ցած, - «Մենք ուղում ենք, որ այդ  
գումարը հիմնականում ծախսուի  
Երեւանում քաղըանտարկեալների  
ընտանիքների օգնութեան»:

ցայլալումները», որոնք առաջարկում են Ռուսաստանի օրինակով ճանաչել ոչ միայն Ղարաբաղի այլևս միւս բոլոր չճանաչուած պետութիւնների անկախութիւնը՝ կան նաեւ ինչ-որ ռազմաշունչ կոչեր, բայց նկատի ունենանք, որ ուռա-հայրենասիրական տրամադրութիւնները լաւ են չքերթների ժամանակ: Մարտի դաշտում այդ ամէնն անտեղի է. այսօր կան շահագրգիռ ուժեր եւ նախադրեալ ներ, որ Ղարաբաղը վերածուի եւս մի ճգնաժամացին կէտի, մինչդեռ բոլոր մեծ տէրութիւններն այդ ճգնաժամից մի կողմ քաշուած կը մնան: Հաւանաբար պատահական չէր, որ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակաւոր հաւատարձատար ժողէփ Փենինգտոնը, խօսելով Բաքուի միլիտարիստական տրամադրութիւնների եւ զարաքաղեան հակամարտութեան վերսկածան հնարաւորութեան մասին, լատուկ ընդգծեց. «Մենք շարունակում ենք ճետելողականութէն աշխատել, որ նման բան տեղի չունենայ: Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ Աղրբեջանի իշխանութիւնները հրաշալի գիտակցում են, որ պատերազմը երկուստեք կործանարար կը լինի»:

**Սակայն մեզանում աւելի մեծ անհանգատութիւն են առաջացնում ուսումնական գործիչների կուլիսացին խօսակցութիւնները, թէ Մովկուան մտադիր է մի ուազմական բազա էլ հիմնել Ստեփանակերտում, եւ այդ կապակցութեամբ իբր արդէն համաձայնութիւններ են ձեռք բերուած: Ակնյայտ է, որ Ռուսաստանի հարաւային սահմանների պաշտպանութեան տեսակատից միանգամայն բաւարար է եւ Գիւմրիի բազան: Նոր պլազդարձի ստեղծումը, այն էլ Բաքու-Թբիլիսի-Զէջան նաև թամուղին այդքան մօտ, ոչ միայն աւանտիւրիստական, այլեւ շատ վտանգաւոր ծրագիր է: Այս կապակցութեամբ լիշտապես էլ իրանական փորձագիտների բազմից հնչեցրած պնդումները, որ Թէհրանի համար Հարաբեղի տարածքում բացարձակապէս անընդունելի է, բացի հայկականից, որեւէ այլ երկրի զինուժի առկայութիւնը: Այս կապակցութեամբ «Newsweek» հեղինակաւոր պարբերականը մասնաւորապէս նշում է. «Դարերով, երբ Ռուսաստանը բազա է հիմնել Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում, պար-**

սիկներն առաջինն են զգացել արջի տաք շնչառութիւնը: Իրանցիները, որ տրամաբանում են հազարամեեակների մասշտաբով, տեսնում են իրենց պատմութիւնը: Միաժամանակ քիչ հաւանական է դառնում ԱՄՆ-ի ղեկավարութեամբ կամ աջակցութեամբ իրանի դէմուազմական օպերացիան: Դա երբեք էլ լաւ գաղափար չի եղել, առաւել եւս այսօր: ԱՄՆ-ի ուժամապառ բանակի համար: Խսրայէլը, որքան էլ չցանկանայ, հարկադրուած է լինելու դա հասկանալ»:

Այսպիսով, Հայաստանի համար եկել է ճշմարտութեան գիտակցման պահը, որ ցանկացած շտապողական գործողութիւն կարող է լուրջ կորուստների հանգեցնել: Բազմաբեն աշխարհի հրաբխի մէջ նետուելը, անկախ նրանից, ով է աջակցում քեզ, միեւնոցն է, կործանարար է: Բոլորի համար էլ հասկանալի է, որ աղբբեջանցիները Ղարաբաղում բլիցկրիդ իրագործել չեն կարող, սակայն Հայաստանում էլ հազիւ թէ շատ լինեն այդ պատերազմի կողմնակիցները: Այս խորապատկերի վրայ շատերն են սկսել այլ կերպ վերաբերուել երդողանի հաշեցրած «կովկասեամ պլատֆորմիէ զաղափարին: Այդ կապակցութեամբ ուշագրաւ է Վարդան Օսկանեանի կարծիքը. «Մի գուցէ Կովկասի համար հիմա պատմական պահ է: Մենք շանս ունենք օգտագործելու իրավիճակը համապարփակ անվտանգութեան պայմանագիր ստորագրելու համար? կազմակերպելով Թբիլիսիի, Երեւանի եւ Բաքուի հետ հանդիպում, որին կը մասնակցեն Բրիւսելը, Վաշինգտոնն ու Մոսկուան: Եւ դրա արդիւնքում կը փորձենք կառուցել չէզոք, կոլեկտիվ անվտանգութեան համակարգերից եւ ազրեսիվ դաշինքներից դուրս գտնուող Կովկաս: Այսպիսի չէզոքութիւնն իրագործելի է եւ ձեռնտու բոլորին»: Իսկ ԱՊՀ հարցերով յայտնի վրացի փորձագէտ Զուրաբ Թողուան ադրբեջանական լրատուական գործակալութեանը պարզաբանելէ. «Անհրաժեշտ է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին առաջարկել այնպիսի ձեռնտու եւ հեռանկարային տնտեսական համագործակցութիւն, որն աստիճանաբար կը նուազեցնի հակամարտութեան թէժացման հասարաւորութիւնը: Այդ ճանապարհն անհամեմատ հեռանկարային է, քան ուազմական ուղին, թէպէտ, անշուշտ, պահանջում է շատ աւելի խելք, բանակցելու արուեստ եւ ժամանակ»:

## ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԻՒՆ

**Ի գորակցութիւն եւ օգնութիւն քաղբանտարկեալսերին ու  
Նրանց ընտանիքներին**

## Սիրելի Յայրենակից Լեռնեց Շու Գետառու

Եւսն ՏԵՐ-ՊԵՏՐՈՒԵԱՆԻ աշակցութեան ԱՄՆ-ի կենտրոնի նախաձեռնութեամբ՝ Ուլեզ Ֆարկօ (Wells Fargo) բանկում բացուել է ("Political Prisoners 2008") «Քաղաքական Բանտարկեալսեր-2008» հաշուեհամար հա. 3240539928 որին կարող եք փոխանցել ձեր նիւթական օժանդակութիւնը:

Վերոնշեալ հաշուեհամարում հաւաքուած գումարները ամբողջութեամբ փոխանցուելու Են Երեւան, Հայաստանի քաղբանտարկեալների ընտանիքների օգնութեան համար գործող՝ Արշակունյաց պատվականի հաշուեհամարին:

ԶԵՐ ՆՈՒԻՐԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ կարող եք կատարել անձամբ՝ ՈՒԵԼՊ Ֆարկօ բանկի ցանկացած բաժանմունքում, ինչպես նաև ուղարկել կամ անձամբ բերել Լեռն Տէր-Պէտրոսեանի աշակ-ցութեան ԱՄՆ-ի կենտրոն, հասցեն՝ 440 W. Colorado, Suite 211, Glendale CA 91204.

**Լեռն Տեր-Պետրոսեանի Աջակցութեան ԱՄՆ-ի Կենտրոն**  
**Հեռ: 818-548-1915**

## ՔԱՂԱՔԱԿԱՆ

### ՕՊԱՄԱ՝ ՆԱԽԱԳԱՅԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՄ ՏԵՄՈՔՐԱԹ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

#### ՑԱՐՈՒԹԻՒՆ ՍԱՂԹԵԱՆ

Չորս օրերու վրայ երկարող, երեքը Տէնվըրի «Փեբսի» Կեդրոն (Pepsi Center), իսկ վերջին գիշերը, տոն քաղաքի մարզադաշտին ներս ի ներկայութեան աւելի քան 80 հազար խանդավառ եւ լաւատես հետեւրդներու, Տեմոքրաթ կուսակցութեան համագումարը հասաւ իր աւարտին, Ամերիկայի նախագահութեան թեկնածուն չանակելով Պարաք Օպաման, պատմութեան մէջ առաջին սեւ թեկնածուն:

Համագումարը, ընդհանուրին կողմէ նկատուեցաւ անսախընթաց եւ պատմական, բազմաթիւ պատճառներով, որոնք եթէ համագումարի ընթացքին չհարթուէին, տեմոքրաթները կրնացին գրկուիլ հաւանական յաղթանակէ մը:

#### ՈՐՈՌՔ ԷԻՆ ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՒՆԵՐԸ

Հիմնականին մէջ, երկար, յոդնեցոցիչ եւ երեւութապէս պառակող ընտրապայքարէ մը ետք, Գլինթըններու, սենաթըը Հիլլըրին եւ իր ամուսինը, նախկին նախագահ Պիլ Գլինթըն, եւ Պարաք Օպամայի միջեւ, որու ընթացքին, այս վերջինը ապահովեց ընտրական բաւական թիւով պատգամաւրներ, նշանակուելով կուսակցութեան թեկնածու նախագահութեան, ուրեմն այս երկու կողմերը, ըստ երեւոյթին, պիտի չկարենացին համաձայնութիւն եւ կուսակցական միացեալ եւ համերաշխ ճակատ մը ստեղծել, համագումարը այնպէս մը ընթացաւ, որ նախատեսուած անհամաձայնութիւնները փարատեցան, եւ Գլինթընները, տէր եւ տիկին իրենց ամբողջական նեցուկը յայտնեցին Օպամային, վերջնականապէս ապահովելով անոր թեկնածութիւնը, նախագահ պաշտօնին: Այս իմաստով ուրեմն, փոքրամասնական, սեւ եւ ամերիկացի ժողովուրդին կողմէ լաւ չճանչցուած թեկնածուն յաղթանակ տարաւ: Գլինթըններու կողմէ եղած առարկութիւնները կը վերաբերէին Հիլլըրիի ապահոված 18 միլիոն ձայններու, ինչպէս նաեւ Օպամայի անփորձութեան, երկրի նախագահի պաշտօնին համար: Այս վերջին հանգամանքը նաեւ, այդ ելոյթը առիթ տուաւ Միշելին, ինքզինք աւելի լաւ ներկայացնելու եւ փարատելու

ուէր տկար թեկնածու մը: Անկախ Գլինթըններու հակառակութենէն, եւ անոնց կողմնակից քուէարկողներու տրամադրութիւններէն, Պարաք Օպաման նաեւ կը դժուարանար միջին, աշխատաւոր դասակարգի, ինչպէս նաեւ յարաբերաբար յառաջացած տարիի կին ընտրողներու մօտ, իր թեկնածութեան համաձայնութիւն ապահովէլ: Այս պատճառով, համագումարի անմիջապէս նախորդող Պւրաք օրն իսկ, Օպամա կը նշանակէր փոխնախագահի թեկնածու, ծո Պայտընին, բաւականին տարիքաւոր եւ երկար տասնամեակներու իբրեւ սենաթըր, լուրջ վաստակ ապահոված անձ, թէ ներքին եւ թէ արտաքին մարզերէն ներս: Ճո Պայտընի ընտրութիւնը ընդհանուրին կողմէ լաւ ընդունելութեան արժանացաւ:

Նման կացութեամբ է որ տեմոքրաթները համագումարի ձեռնարկեցին:

#### Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑԱՒԻ

Համագումարի առաջին օրն իսկ, ուղեղացին քանսերէ տառապող թետք Քենետի, բացման բոցաշունչ ճառով մը իր նեցուկը անգամ մը եւս յայտնեց Պարաք Օպամային, եւ շուրջ 20 հազարի համող պատգամաւորները խանդավառութեամբ դիմաւորեցին Քենետի ելոյթը: Պէտք է խոստովանիլ որ քաջութիւնը կը պահանջէր 75-ամեայ սենաթըրին համար նախներկայ գտնուիլ, եւ ապա ունենալ նման ելոյթ, որ բարեբախտաբար անփորձանք անցաւ:

Քենետին յաջորդեց, այդ առաջին գիշերը, Միշել Օպամայի ելոյթը, լաւ պատրաստուած եւ մանաւանդ լաւ մատուցուած, ելոյթ որուն մէջ Օպամայի կինը ներկայացուց իր եւ իր ամուսնոյն անցած ճանապարհը, դիմագրաւած դժուարութիւնները, եւ ունեցած յաջորդութիւնները: Ոչ միայն պատգամաւորները, այլ ամբողջ Ամերիկան եւ աշխարհի առիթը ունեցան աւելի լաւ ճանչնալու Պարաքը: Յատկապէս յուզիչ էր Օպամայի երկու դեռատի աղջիկներու յայտնութիւնը բեմի վրայ: Ամերիկացի ժողովուրդը կը սիրէ դիմաբել ընտանեկան համերաշխ եւ սիրալիր մթնոլորտ: Նաեւ, այդ ելոյթը առիթ տուաւ Միշելին, ինքզինք աւելի լաւ ներկայացնելու եւ փարատելու



ՏԵՄՈՔՐԱԹ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԱՅԽԱԳԱՀԻ ՔԵԼԿԱՅԱԾՈՒ ՊԱՐԱՔ ՕՊԱՄԱՆ ԵՒ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՔԵԼԿԱՅԱԾՈՒ ՃՈ ՊԱՅՄԱՐԸ

իր անձին շուրջ ն ախապէս ստեղծուած ոչ այնքան նպաստաւոր տպաւորութիւնը: Առաջին գիշերը, ուրեմն, ընկերակցութեամբ խանդավագառ եւ հաճելի երաժշտութեան եւ յուզումնալից ելոյթներու, անցաւ բաւականին յաջող:

Համագումարի երկրորդ օրը, երեքշաբթի երեկոն յատկացուած էր մրցակից Հիլլըրիի, եւ որոշ մտահոգութիւն կը տիրէր թէ ի՞նչ բովանդակութիւն պիտի ունենար անոր ելոյթը: Խակական դիմափոխութիւն թէ կուսակցական պարտաւորութեամբ դիմաւորեցին Քենետի ելոյթը: Պէտք է խոստովանիլ որ քաջութիւնը կը պահանջէր 75-ամեայ սենաթըրին համար նախներկայ գտնուիլ, եւ ապա ունենալ նման ելոյթ, որ բարեբախտաբար անփորձանք անցաւ:

Քենետին յաջորդեց, այդ առաջին գիշերը, Միշել Օպամայի ելոյթը, լաւ պատրաստուած եւ մանաւանդ դիմաւորեցին Քենետի ելոյթը: Պէտք է խոստովանիլ որ քաջութիւնը կը պահանջէր 75-ամեայ սենաթըրին համար նախներկայ գտնուիլ, եւ ապա ունենալ նման ելոյթ, որ բարեբախտաբար անփորձանք անցաւ:

Յաջորդական Օպամային: Նաեւ իր կոչը իր կողմանկիցներուն համաձայնութիւն, որ առաջին Յունիոն պիտի փոխադրուէր Տէնվըր քայլաքի մէջ մարզադաշտը, ուր 85 հազար բազմութեան մը ներկայութեան, ընտրութիւններու ընթացքին: Ուրեմն համագումարի երկրորդ օրը, երեքշաբթի ալ արդէն լաւատեսութեամբ առաջանաւ:

Համագումարը կը համէր իր վերջին օրուան, Հինգշաբթիին, որ առաջին Յունիոն պիտի փոխադրուէր Տէնվըր քայլաքի մէջ մարզադաշտը, ուր 85 հազար բազմութեան մը ներկայութեան, ընտրեալ թեկնածութեան Պարաք Օպամայի թեկնածութեան վրայ եւ վերջ տալու 8 տարիներու Պուշի իշխանութենէն ձերբազատուելու անհրաժեշտութեան:

Համագումարը կը համէր իր վերջին օրուան, Հինգշաբթիին, որ առաջին Յունիոն պիտի փոխադրուէր Տէնվըր քայլաքի մէջ մարզադաշտը, ուր 85 հազար բազմութեան մը ներկայութեան, ընտրեալ թեկնածութեան Պարաք Օպամայի թեկնածութեան վրայ եւ վերջ տալու 8 տարիներու Պուշի իշխանութենէն ձերբազատուելու անհրաժեշտութեան:

Համագումարը կը համէր իր վերջին օրուան, Հինգշաբթիին, որ առաջին Յունիոն պիտի փոխադրուէր Տէնվըր քայլաքի մէջ մարզադաշտը, ուր 85 հազար բազմութեան մը ներկայութեան, ընտրեալ թեկնածութեան Պարաք Օպամայի թեկնածութեան վրայ եւ վերջ տալու 8 տարիներու Պուշի իշխանութենէն ձերբազատուելու անհրաժեշտութեան:

Համագումարը կը համէր իր վերջին օրուան, Հինգշաբթիին, որ առաջին Յունիոն պիտի փոխադրուէր Տէնվըր քայլաքի մէջ մարզադաշտը, ուր 85 հազար բազմութեան մը ներկայութեան, ընտրեալ թեկնածութեան Պարաք Օպամայի թեկնածութեան վրայ եւ վերջ տալու 8 տարիներու Պուշի իշխանութենէն ձերբազատուելու անհրաժեշտութեան:

Համագումարը կը համէր իր վերջին օրուան, Հինգշաբթիին, որ առաջին Յունիոն պիտի փոխադրուէր Տէնվըր քայլաքի մէջ մարզադաշտը, ուր 85 հազար բազմութեան մը ներկայութեան, ընտրեալ թեկնածութեան Պարաք Օպամայի թեկնածութեան վրայ եւ վերջ տալու 8 տարիներու Պուշի իշխանութենէն ձերբազատուելու անհրաժեշտութեան:

Համագումարը կը համէր իր վերջին օրուան, Հինգշաբթիին, որ առաջին Յունիոն պիտի փոխադրուէր Տէնվըր քայլաքի մէջ մարզադաշտը, ուր 85 հազար բազմութեան մը ներկայութեան, ընտրեալ թեկնածութեան Պարաք Օպամայի թեկնածութեան վրայ եւ վերջ տալու 8 տարիներու Պուշի իշխանութենէն ձերբազատուելու անհրաժեշտութեան:

Համագումարը կը համէր իր վերջին օրուան, Հինգշաբթիին, որ առաջին Յունիոն պիտի փոխադրուէր Տէնվըր քայլաքի մէջ մարզադաշտը, ուր 85 հազար բազմութեան մը ներկայութեան, ընտրեալ թեկնածութեան Պարաք Օպամայի թեկնածութեան վրայ եւ վերջ տալու 8 տարիներու Պուշի իշխանութենէն ձերբազատուելու անհրաժեշտութեան:

Համագումարը կը համէր իր վերջին օրուան, Հինգշաբթիին, որ առաջին Յունիոն պիտի փոխադրուէր Տէնվըր քայլաքի մէջ մարզադաշտը, ուր 85 հազար բազմութեան մը ներկայութեան, ընտրեալ թեկնածութեան Պարաք Օպամայի թեկնածութեան վրայ եւ վերջ տալու 8 տարիներու Պուշի իշխանութենէն ձերբազատուելու անհրաժեշտութեան:

## ԳԱՂՈՒԹՆԵՐ

### ԼՈՒԽԻՉԻԱՆԱ-ՊԱԹՈՆ ՈՒԽԾ ԵՒ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

ՑԱԿՈՒՅ. ԿԱԿՈՍԵԱՆ

Այստեղ, ծուարած Լուիզիանայի կանաչագեղ եւ տարաշխարհիկ անծացրածիր բնութեան մէջ, գոյութիւն ունի շատ փոքր հայկական գաղութ մը, որ իր հայաբոյր կենսունակութեամբ կը շարժէ նախանձը շատ մը հայաշատ գաղութներուն:

\*\*\*

Լուիզիանան տարբեր բան է տարբեր մարդոց համար, բայց իր անդիմադրելի հրապոյրը ձեռով մը

յուղարկաւորութիւնները կը կատարուին փողերախումբերու «րէկ-թայմ» եւ «ճազ» նուազով:

Արդարեւ, ֆրանսական երանգը, տեսակաւոր վայրի կեղանիները, համադամ ճաշերն ու ճազ երաժտութիւնը կարելի չէ գտնել որեւէ տեղ Ամերիկայի մէջ:

Ոոպէր Գաւալիէ, Սիօր տը Լա Սալ, սկսելով Միշիկըն Լիճէն, չորս ամսուան ճամբորդութենէ ետք 1682-ին նաւակով հասաւ գետաբերան: Լա Սալ կանգնեց խաչ մը, կրակեց հրացանի հարուածներ, եւ



Պարոն Ռուժի Ս. Կարապետ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին

րութեան ապրելու տպաւորութիւնը: Կրնաս օրեր տրամադրել ուսումնասիրելու համար աւելի քան 250 տարիներու ճարտարապետութիւնը: Քաղիլտօ: Բրէզզիթէրը: Սէնթ Լուիս Քէթիտրը: Հին Ուրուլին Վանքը կառուցուած է 1745-ին, որ միանձնուէիներու վանքէր, հրաշքով փրկուեցաւ 1788-ի հրդեհէն, որ քանդեց քաղաքին մեծ մասը: Թէ առլրեր եւ թէ մեղաւորներ անցած են այստեղէն:

Եօթը ազգերու դրօչները ծածանած են Պաթոն Ռուժի վրայ – Ֆրանսայի, Անգլիոյ, Սպանիոյ, Արեւմտեան Ֆլորիդայի, Լուիզիանայի Գերիշխան Նահանգի, Դաշնակցանի մէջ, Կարմիր Գետին մօտ, եւ կոչեցին զայն Նէշիթոչէս (Natchitoches), որ հիմնուած ըլլալով Նիւ Օրլինզէն 4 տարի առաջ, հանդիսացաւ ֆրանսական ամենահին մնայուն գաղթավայրը՝ իր պատմական 33 թաղամասերու շրջանով եւ վերակառուցուած 1732-ի ամրոցով, երբ Միացեալ Նահանգները 1803-ին զնեցին Լուիզիանան Նաբուլէնէն 15 միլիոն տոլարի: Այն օրերուն Լուիզիանան ունէր շատ մեծ տարածութիւն 825,000 քառ. մղոն (2,136,000 քառ. քմ.), Միսսիսիպիի գետէն մինչեւ Ռաքի լեռները:

Երբ այցելես Նիւ Օրլինզ կ'ունեաս 18-րդ դարու վերջաւութիւնը 1849-ին Պաթոն Ռուժը դարձաւ նահանգին մայրաքաղքը: Քաղաքացիական պատերազմի ընթացքին մայրաքաղաքը փոխադրուեցաւ տարբեր քաղաքներ: Դաշնակցային ուժերը փորձեցին հրկիզել չին Նահանգային Պալատը (Old State Capitol), որ ներկայիս վերածուած է թանգարանի, բայց չի յաջողեցան: 1880-ին երբ տեղական իշխանութիւնը վերահսկում էր գաղափարի շահագութեան արտադրութեան: Հանքային եկամուտին 95 առ հարիւրը կու զայ փեթրովումէն եւ հանքագութեան: Տարածութիւնն է 48,523 քառ. մղոն:

Բնակչութիւնը շուրջ 4.3 միլիոն:

Պաթոն Ռուժը ունի երկու մեծ համալսարաններ՝ Լուիզիանայի Նահանգային Համալսարանը եւ Հարաւային Համալսարանը:

Պաթոն Ռուժի ամենահին եկեղեցին Սէնթ օօզէֆ Քէթիտրըն է, որ կառուցուած է 1853-ին նախկին երկու եկեղեցիներու վայրին վրայ,

Զար էջ 17



Վազգէն, Սերոք եւ Մարի Գալքաֆնեաներ

կը գրաւէ մեզ: Անիկա նահանգ մըն է հակասութիւններու՝ գրաւէշ փորձութիւններով, որ կրնայ ըլլալ բոցավառ կամ անխուով, աղմկար կամ ապրկեշտօրէն հանդարտ:

Իր ժառանգութեամբ, որ կը միաձուլէ մշակոյթները Ամերիկեան Հնդկական, Սպանական, Ֆրանսական, Անգլիական եւ Ավրիկեան, Լուիզիանան նման է համեղ ապուր մը (շատեր), որ իր բաղկացուցիչ տարրերով եւ բաւարար տարբերակներով կը յարմարի որեւէ անհատի հաշակին:

Աշխարհ մը հանդարտ առուներու (baigos) եւ աղմկարար տօնախմբութիւններու, խճողուած ջրանցքներով եւ բարեսիրտ հիւրընկալութեամբ, լուիզիանան կը թուի ըլլալ հայրենիքէն դուրս տարբեր աշխարհի մէջ: Նահանգ մըն է ուր օտար լեզուները բնիկ են, եւ նահանգացին շրջանները (counties) կը կոչուին թեմեր (parishes), ուր այլած ձուկը համեղ է եւ

յետոյ ֆրանսայի համար գրաւեց շրջանի տարածքը, անտուաներով իր թագաւորին կը լուիս Քէթիտրը:

Ֆրանսացի գաղութարարներ, 1700 թուականի սկիզբները, դիրք մը հաստատեցին հիւսիսացին լուիզիանայի մէջ, Կարմիր Գետին մօտ, եւ կոչեցին զայն Նէշիթոչէս (Natchitoches), որ հիմնուած ըլլալով Նիւ Օրլինզէն 4 տարի առաջ, հանդիսացաւ ֆրանսական ամենահին մնայուն գաղթավայրը՝ իր պատմական 33 թաղամասերու շրջանով եւ վերակառուցուած 1732-ի ամրոցով, երբ Միացեալ Նահանգները 1803-ին զնեցին լուիզիանան Նաբուլէնէն 15 միլիոն տոլարի: Այն օրերուն լուիզիանան ունէր շատ մեծ տարածութիւն 825,000 քառ. մղոն (2,136,000 քառ. քմ.), Միսսիսիպիի գետէն մինչեւ Ռաքի լեռները:

Երբ այցելես Նիւ Օրլինզ կ'ունեաս 18-րդ դարու վերջաւութիւնը

շատ Պաթոն Ռուժ դարձեալ եղաւ նահանգին մայրաքաղաքը: Ան երկրորդ մեծագոյն քաղաքն է լուիզիանայի, եւ մեծագոյն նաւանհագիսներէն մէկը Ամերիկայի: Ան հիւսիսակողմն է «Նաֆթաքիմիական Ուսի Եզերքին» - ճարտարարուեստական գոտին, որ կ'երկարի 100 մղոն Միսսիսիպիի գետն ի վար, մինչեւ Նիւ Օրլինզ: Պաթոն Ռութէն գետին միւս կողմը գտնուուղ շաքարի ցանքերը կը ճեւաւորեն տարածք մը որ ճանչցուած է «Ամերիկայի Շաքարամանը»: Միսսիսիպիի Տէլթան կը գրաէ լուիզիանայի հողամասին 25 առ հարիւրը: Շուրջ 15 առ հարիւրը ճահճացին է: Գրեթէ կէսը նահանգին անտառապատուած է: Կիման ենթահասարակածային է: Ան գլխաւոր արտադրիչն է «սոյաբին»ի, անուշ գետնախնձորի, բրինձի, եւ շաքարեղիքի: Զինորտութիւնը հիմնական արհեստն է: Թէքսասին ետք լուիզիանան երկրորդն է Միացեալ Նահանգներու հանքային արտադրութեան: Հանքային եկամուտին 95 առ հարիւրը կու զայ փեթրովումէն է: Տարածութիւնն է 48,523 քառ. մղոն:

Բնակչութիւնը շուրջ 4.3 միլիոն:

Պաթոն Ռուժը ունի երկու մեծ համալսարաններ՝ լուիզիանայի Նահանգային Համալսարանը և լուիզիանայի Նահանգային Համալսարանը:

Պաթոն Ռուժի ամենահին եկեղեցին Սէնթ օօզէֆ Քէթիտրըն է, որ կառուցուած է 1853-ին նախկին երկու եկեղեցիներու վայրին վրայ,

Զար էջ 17

## ԳԻՆԵԶՈՆ

### ՏԻԳՐԱՆ ՍԱՐԱՖԵԱՆԻ

### «Հ.Մ.Մ.Ի ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ...»

Գիրքի հրատարակութեան առթիւ

Հովհանարութեամբ  
Կազմակերպութեամբ  
Գիրքը կը ներկայացնէ՝  
Հ.Մ.Մ.Ի ՇՐՋԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ  
ՀՈՔԹ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՍԱՂՐԵԱՆ

### ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՑԱՅՏԱԳԻՐ

Ուրբաթ, 12 Սեպտեմբեր, 2008, երեկոյեան ժամը 8:00-ին

Կլէնտելլի Հանրային Գրադարանին մէջ - 222 E. Harvard St., Glendale

ՀՐԱՒԵՐ

ՏԻՏՐՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ...

Z.U.U.


## ԳԱՂՈՒԹԱՅԻՆ

**ԱՐՈՒԵՍՏԻ ՔՐՈՆԻԿ-ԹԱՏԵՐԱԿԱՆ  
ՔԱԶՆԱԶԱՐԻ ԵՐԱԾՏԱԿԱՆ ԲԵՍԱԿԱՆԱՑՈՒԾԸ**

8. Ա.

Օգոստոսի 24-ին, Կիրակի կ.ե. ժամը 4:00ին առիթը ունեցանք ներկայ գոտուելու մեր մանկական դրականութեան, Յովհաննէս թումանեանի հանճարին ծնունդ հանդիսացող Քաջ Նազարի երաժշտական բեմականացման, որուն գործադիր արտադրիչն էր Անի Մինասեան, մեր բարեկամ Միխիթար Մինասեանի համակրելի դուստրը, եւ միացեալ բեմադրութեամբ Անիի եւ Արփի էմիրգեանի:

Քաջ Նազար հերոսի պատմութիւնը խիստ ծանօթ է մեր հասարակութեան - «Քաջ Նազար, որ մի զարկով ջարդի համար»: Հարց է ասկայն թէ այդ հազարը թշնամի զինուորներն են, թէ երազին մէջ զինք անհանգստացնող ճանձերը: Ամէն պարագագին, մեզի անձանօթ էր Քաջ Նազարի երաժշտական բեմականացումը, եւ պէտք է անմիջապէս խոստովանինք որ սոյն



ներկայացուցին վիեսին 7 տեսարանները: Այս խումբէն ի հարկէ կ'անջատուէին հետեւեալները: Նազարի դերին մէջ, բաւականին յաջող թէ խաղարկութեամբ եւ թէ երգեցողութեամբ, վահէ կարապետեան, իր կնոջ դերով՝ Փոլին Քէշիշ-



ներկայացումէն ունինք խառը տպաւորութիւններ, ոմանք դրական, խակ ուրիշներ, յատկապէս գեղարուեստական որակի իմաստով, հազիւ կրնանք ըսել թէ դպրոցական, աշակերտական որակէն քիչ մը բարձր, սակայն արհեստավարժ տեսակէն քիչ մը ցած: Երեւոյթը ասկայն յատկապէս զնահատելի է, եթէ նկատի առնենք որ կատարողները, մէծ մասամբ, պատանի տարիքի կը պատկանին, եւ ինչպէս Անին կ'ըսէր իր բացման խօսքին մէջ, գերակատարներու մէծամասնութիւնը անգլիախօս հացեր էին, որոնք սոյն ներկայացման ընթացքին, խօսեցան եւ երգեցին մայրէնի հայերէն լեզուով եւ հայ տողաք եւ աղջիկներ իրարու հետ ծանօթանալու առիթը ունեցան: Այս պարագան, ինչպէս նաեւ ընդհանրապէս բեմի հետ այդ խումբէն ծանօթութիւնն ու վարժութիւնը ինքնինք դրական երեւոյթներ կը նկատուին:

Եան, հրեշտակի պալեթային պարի մէջ, Աստղիկ Մինասեան, քահանայի դերով՝ Հրաչ Ամէժեան, Նազարի առասպելի կնոջ դերին մէջ՝ Նայիրի էմիրգեան, թամատայի դերով՝ փորձառու դերասան Ալեքս Խորշիտան:

Այս յիշուած անուններէն դուրս, կար երկար ցանկ մը դերակատարներու որոնք փոխն ի փոխ դերեր վերցուցած էին, երբեմն ճանճ, երբեմն երաժիշտ, երբեմն զիւղացի, երբեմն իշխան, եւալին:

Ինչպէս ըստեցաւ արդէն, նման պատրաստութիւն մը արժէք ունի իր նախաձեռնութեան մէջ, որուն համար շնորհաւորելի է Անի Մինասեան, եւ իր օգնականներու խումբը:

Սոյն ներկայացման վայր կը հանդիսանար Սան Կապրիէլ քաղաքի «Mission Playhouse» որ իսկապէս տպաւորիչ եւ գեղեցիկ հանդիսարան մըն է իր կառոցով եւ ներքին յարդարանքներով: Սպանական ըրջանէն մնացած ըլլալու է այս թատերասրահը, որ հայ զանգուածներու համար քիչ մը հեռու եւ անծանօթ: Ամէն պարագայի խանդավառ հասարակութիւն մը հաճուքով հետեւեցաւ բեմական գործողութեան, եւ ծափերով դիմաւորեց ներկայացումը: Պէտք է նաեւ շնորհաւորել մեր բարեկամ Միխիթար Մինասեանը որու ճիզերով սոյն ներկայացումը կարելի եղած էր յաջողութեամբ գլուխ հանել: Վարձքը կատար բոլորին:

Նաեւ պէտք է զնահատել պարագին բաժիններու պատասխանատու թալին Օհաննէսեան Տիլանչեանի կատակային խաղը, Ասէշ Սաթորիի զեմստաւորումը, տեքորի ստեղծիչ Գէորգ Պաղտասարեանը, դիմայարդար Անտրէս Ուիրզման ման էր բեմի վրայ, շուրջ 22-25 հոգիներ, որոնք բաւարար յաջողութեամբ

**ՓՈՐԹԱՆՏԻ ՀԱՅՅ. ՆՈՐ ԵԿԵՂԵՑԻՈՅ  
ՎԵՍ ՔԱՐԵ ՕԾՍԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ**



Ուրբաթ, Օգոստոս 22ի երեկոյեան Առաջնորդարանէն ներս տեղի ունեցաւ Վէճքարի օծման արարողութիւն՝ հանդիսապետութեամբ թեմիս Բարեկինամ Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի: Ներկայ էին Առաջնորդական Ընդհանուր Փոխանորդ՝ Հոգ. Հերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի ձեռամբ օծուած Վէճքարը, Արք. Տ. Դավիթ Քհնյ. Զէլվէեան, Արք. Տ. Խաժակ Քհնյ. Շահրաբեան, Արք. Տ. Աւետիս Քհնյ. Աբովյան եւ Սարկաւագներ:

Օծուած Վէճք քարը յաջորդ օրը փոխադրուեցաւ Փորթիանտ՝ վերջերս զնուած նոր եկեղեցույ մէջ անդրանիկ պատ

Կիրակի, Օգոստոս 24ին, Առաջնորդական Ընդհանուր Փոխանորդ Հոգ. Տ. Տաճատ Մ. Վրդ. Տ. Վարդապետ Քհնյ. Շահրաբեան, Արք. Տ. Աւետիս Քհնյ. Աբովյան եւ Սարկաւագներ:

Օծուած Վէճք քարը յաջորդ օրը փոխադրուեցաւ Փորթիանտ՝ վերջերս զնուած նոր եկեղեցույ մէջ: Հայր Սուրբը իր հետ տարած էր Առաջնորդ Սրբազն Հօր՝ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի ձեռամբ օծուած Վէճքարը, որ հանդիսադրութեամբ, շարականներու երգեցողութեամբ եկեղեցույ մուտքէն փոխադրուեցաւ խորան: Այսուհետեւ, Հայր Սուրբը Սուրբը եւ Անմահ Պատարագ մատուց նոր եկեղեցույ մէջ, յաւուր պատշաճի քարոզեց եւ փոխանցեց Առաջնորդ Սրբազն Հօր՝ Օղջնութեան Գիրը: Ներկայ էին շուրջ 250 հաւատացեաններ: Վերջաւորութեան տեղի ունեցաւ ժողովրդական հիւրասիրութիւն:

**ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐ ՇՐՋԱՆԻ ՎԵՐԱՍՈՒԾ  
ՈՒՍԱՎԱՌՈՒ ՍԱՐԿԱՒԳՆԵՐՈՒ ՀԱՍԱՐ**

Այս Սեպտեմբերէն սկսեալ՝ քահանալից թեկնածու սարկաւագներ պիտի թեւակուեն նոր ուսուածնական ըրջան՝ շարունակեն Ռայքն Սրկ. Թելալեան, Մկրտիչ Սրկ. Քամչիքեան: Այս տարի անոնց կը միանայ նաև Հայկ Սրկ. Տիգրանեան:

Հայաստանէն վերջերս ժամանած Գուծ Սրկ. Ներսէս Ընծայարանին մէջ իրենց ուսուածը կը շարունակեն Ռայքն Սրկ. Թելալեան, Մկրտիչ Սրկ. Քամչիքեան: Այս տարի անոնց կը միանայ նաև Հայկ Սրկ. Տիգրանեան:

Հայաստանէն վերջերս ժամանած Գուծ Սրկ. Խաչիկեան արդէն իսկ արձանագրուած է լեզուի դպրոց:

Արեւմտեան թեմը մեծապէս կը քաջալերէ եւ կը խրախուսէ քահանացից թեկնածու սարկաւագներու ուսուածնական ջամալսարանին շահրաբեան համար առաջարկութիւնը:

Արական առաջարկութիւնը կը գործարական կատար առաջարկութիւնը:

**ՄԱՍԻՆ  
ՀԱԲԱԹԱՅԵՐ**

**ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՈՆ**

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

\* \$50,00 for USA

\* \$60,00 (second class), \$ 75,00 (Air Mail) for Canada.

\* \$85,00 (second class), \$ 125,00 (Air Mail) Overseas.

Name: -----

Address: -----

City: ----- State:----- Zip Code:-----

Country: -----

Tel :----- Fax :-----

# massis Weekly

Volume 28, No. 31

Saturday, SEPTEMBER 06, 2008

## Levon Ter-Petrosian Publicizes New Documents Armenian National Congress To Hold Another Rally In Yerevan On September 12

YEREVAN--President Levon Ter-Petrosian publicized to journalists on Tuesday what appear to be copies of official documents that will raise further questions about the legality of the government's harsh crackdown on the opposition launched following last February's disputed presidential election.

The released documents could make it harder for the authorities to justify the crackdown both at home and abroad. One of them is an apparent copy of a hitherto unknown court ruling that allowed the National Security Service (NSS) to not only wiretap phone conversations of Ter-Petrosian's election campaign chief, Aleksandr Arzumanian, but to bug his offices and apartment and to place him under a round-the-clock surveillance.

According to that document, the Yerevan court ruled on February 19, the election day, that the former Armenian branch of the Soviet KGB has "sufficient grounds" to suspect that Arzumanian is intent on "destabilizing" the political situation in order to "effect government change by unconstitutional means." Arzumanian was arrested in March and remains in custody on controversial coup charges which he strongly denies.

"On February 19, it was still not known who will win [the election],"

Ter-Petrosian said, commenting on the "illegal" ruling. "Therefore, a question arises. Why would Aleksandr Arzumanian attempt to change the government by unconstitutional means on that day?"

The other document disclosed by Ter-Petrosian is a purported copy of a decision by the head of Armenia's Special Investigative Service (SIS), Vahagn Harutiunian, to open a criminal case in connection with the March 1 break-up of the opposition tent camp in Yerevan's Liberty Square. The use of force triggered more serious clashes elsewhere in the city center later in the day, which left at least eight civilians and two police officers dead.

The Armenian government was already put on the defensive in July with the disclosure of a written directive sent by the SIS chief Andranik Mirzoyan in early March to the chief prosecutor of the southern Vayots Dzor region. The latter was ordered to round up local participants of the post-election rallies in Yerevan, wiretap their phones and interrogate their neighbors. The SIS insists that the order was legal and justified.

Ter-Petrosian and his Armenian National Congress (HAK) alliance are scheduled to hold yet another rally in Yerevan on September 12 which they



President Levon Ter-Petrosian

say will mark the start of a new opposition campaign for snap presidential and parliamentary elections. Some opposition leaders have spoken of unspecified "decisive" actions, raising expectations of a repeat of non-stop street protests organized by Ter-Petrosian in the wake of the February 19 vote.

However, Ter-Petrosian made clear that he will not be seeking to stage the kind of "color revolutions" that the toppled the ruling regimes in Georgia and Ukraine. He implied that the opposition is preparing for a more prolonged and "civilized" struggle against the "criminal" administration of President Serzh Sargsian.

"For me the main slogan or the essence of our activity is the strengthening of the movement, the develop-

Continued on page 4

## Russia Seeks Armenian Recognition Of Georgian Regions

MOSCOW -- Russia is confident that its closest allies, including Armenia, will eventually join it in recognizing South Ossetia and Abkhazia as independent states, a senior Russian official indicated on Wednesday.

The Kremlin is expected to push for such a recognition during Friday's meeting in Moscow of the presidents of six former Soviet republics making up the Russian-led Collective Security Treaty Organization (CSTO).

"Every state should itself decide whether or not to recognize these states," Nikolay Patrushev, secretary of Russia's Security Council said after the meeting. "Russia will not be exerting pressure on anyone to recognize them."

"But we are interested in seeing at first some states — and we are convinced that that will happen — and, later on, a considerable number of other states recognize both South Ossetia and Abkhazia once they have an objective picture of those events," Patrushev told reporters.

Russia's decision to recognize Abkhazia's and South Ossetia's de facto independence from Georgia, strongly condemned by the West, put Armenia in a delicate position. Official Yerevan is anxious not to upset both Russia, Armenia's closest military, and Georgia, its main transport conduit to the outside world.

## Turkey's Gul 'Accepts' Armenia Invitation

ANKARA -- Turkey's President Abdullah Gul has accepted his Armenian counterpart's invitation to pay a historic visit to Armenia that could improve the historically strained relations between the two nations, Turkish officials and media said at the weekend.

Citing diplomatic sources in Ankara, the Turkish newspaper "Vatan" reported on Saturday that Gul has decided to arrive in Yerevan to watch the September 6 match between Armenia's and Turkey's national soccer teams. The paper said the decision was made upon the recommendation of the Turkish Foreign Ministry.

Gul did not confirm the report during an official reception in Ankara on Saturday. "I am still evaluating. I have not made a decision yet," he was reported to tell journalists.

But Turkish Prime Minister Recep Tayyip Erdogan indicated that the trip will take place. "I hope it will be good," Erdogan said, according to the Anatolia news agency. "Our foreign minister will accompany [Gul] and a meeting will take place there," he said.

Turkish Foreign Minister Ali Babacan announced on Sunday that he is sending a diplomatic delegation to Yerevan to discuss with Armenian officials practical modalities of what would be the first-ever visit to Arme-

nia by a Turkish head of state. "A delegation from my ministry will travel to Armenia in the course of the coming week to discuss the form of a possible visit by the head of state," Babacan told a news conference in Istanbul.

A diplomatic source told RFE/RL on Monday that the Turkish delegation will be headed by Foreign Ministry Deputy Undersecretary Unal Cevikoz and will arrive in Yerevan on Tuesday morning. The source said the delegation could comprise Turkish security officials planning to assess security measures that would be taken by the Armenian authorities in the event of Gul's arrival.

According to Babacan, the Turkish officials will also explore the Armenian government's reaction to Ankara's proposal to form a regional cooperation framework that would bring together Turkey, Russia, Armenia, Azerbaijan and Georgia. Turkish leaders have already discussed the proposed Caucasus Stability and Cooperation Platform with their Russian, Georgian and Azerbaijani counterparts.

Erdogan reiterated on Saturday that he would like Armenia to be part of the regional alliance despite the fact that it has no diplomatic relations with Turkey. "Why is Armenia included in

## Genocide Museum Reveals History Of Armenian Sports In Ottoman Turkey

YEREVAN -- An exhibition presenting the mostly unknown pages of history of Armenian sports in Ottoman Turkey opened at the Armenian Genocide Museum in Yerevan on Tuesday. The exhibition called "Armenian Sport in the Ottoman Empire" is on display at the Armenian Genocide Museum. A total of about



70 photos, documents, newspapers and magazines are shown. They reflect the history of Armenian sports clubs and football teams in the Ottoman Empire until 1915.

Armenian sports clubs and sportsmen played an important role in the development of sport in the Ottoman Empire. The number of the Armenian sports clubs in the Ottoman Empire reached 100.

Armenian sport clubs operated in Constantinople, Nikomedia, Karin, Van, Adana and other areas. Armenian football teams participated in competitions of the Ottoman Empire.

In 1911-1914, four Armenian Olympic Games were held in

Constantinople. From 1911 to 1914, Shavarsh Krisyan published the Marmanmarz sports magazine, the first sports periodical in the Ottoman Empire.

For the first time in the history of Turkish Olympic Games, two Armenian sportsmen Vahram Papazian and Mkrtich Mkryan represented Ottoman Turkey in the Fifth International Olympic Games in Stockholm in 1912.

In 1915-1920, many Armenian sportsmen became victims of the genocide and most of the Armenian sports clubs were shut down.

The exhibition will run from September 2 to September 15.

Continued on page 3

## Interview

## Richard Giragosian - "I Firmly Believe That Azerbaijan Is Dangerously Committed To Launching A New War To Retake Karabakh."

Richard Giragosian, a freelance political/security analyst, responds to questions posed by "Hetz" regarding recent events in the south Caucasus and Turkish-Armenian relations

**Q - Russia has recognized the independence of Abkhazia and South Ossetia. Naturally, this will lead to a large-scale campaign against Russia by the United States and Europe. Russia, however, no longer wishes to go down the concession road. A new state of affairs has seemingly come into existence. In this context do you think that the Karabakh issue will be resolved? Is it possible to speak of the independence of Karabakh at this time? Can Russia possibly instigate the Karabakh authorities to do the same as what the authorities in South Ossetia and Abkhazia did?**

A - The recent Russian decision to recognize the independence of Abkhazia and South Ossetia should be understood as a decision related to Russian policy regarding Georgia and the United States, and Russian recognition is not simply a decision concerning an affirmation of the right to self-determination. In fact, Russia has already privately assured Azerbaijan that despite the decision, Moscow continues to recognize Azerbaijan's "territorial integrity" and stressed that Nagorno-Karabakh is a unique case, with important differences from the models of Abkhazia and South Ossetia. The Russian ambassador to Azerbaijan has even publicly confirmed that the "agreement" reached in July between the Russian and Azerbaijani presidents (during Medvedev's visit to Baku) in which Russia pledged to uphold Azerbaijan's territorial integrity still remains in force.

Thus, in terms of the broader perspective, despite the apparent link to the Karabakh issue, whereby the decision seems to strengthen the case for Karabakh's right of self-determination over Azerbaijani territorial integrity, the significance of the Russian decision is limited. Russia has also made it clear that its decision does not mean that Moscow will also recognize the independence of Karabakh. And I feel that it is still too dangerous and premature for Armenia to be the first state to recognize Karabakh's independence, at least until another country recognizes it first.

Moreover, the decision is rooted in the broader issue of US-Russian competition, and the West in general is now struggling to respond to the Russian move, which was unexpected by many Western leaders. U.S. Secretary of State Condoleezza Rice has already criticized the decision and has warned that the move will not be accepted by the United Nations, adding that Washington will use its position as a UN Security Council member to try to block UN affirmation of the recognition.

The issue has also only increased the tension in US-Russian relations, as demonstrated by the reaction of US President George W. Bush, who called on Moscow to reconsider what he



Richard Giragosian

characterized as its "irresponsible decision," adding that it "only exacerbates tensions and complicates diplomatic negotiations." For its part, the European Union has also said it will examine the "consequences" of the Russian decision and the EU plans to convene an emergency summit on the issue on Monday, 1 September, echoing the criticism of NATO and the OSCE.

But Russia strongly defended its decision, and Russian Ambassador to the UN Vitaly Churkin argued that Georgia's attack on South Ossetia earlier this month created a "completely new reality" that justifies the Russian decision. Further, in an article in the London-based "Financial Times" newspaper, Russian President Dmitry Medvedev added that he had no other choice but to recognize South Ossetia and Abkhazia after Western countries earlier this year recognized Kosovo's unilateral declaration of independence from Serbia, despite Russia's objections. And to be honest, the US handling of the Kosovo issue opened the door for this move and establishing a precedent whether the US likes it or not. US-backed independence for Kosovo raised expectations and altered the geopolitical reality.

But most importantly, there is one aspect of this issue that has not been fully considered. Specifically, I would argue that the decision is not complete, as Moscow does not seem likely to stop with recognition and is more likely to incorporate South Ossetia within the Russian Federation itself, joining it to North Ossetia. And such a possible move is also bolstered by the Russian citizenship of the majority of the Ossetian population. Abkhazia is different from South Ossetia, however, and is more viable as an independent state, with much less in common with Russia proper and much more determined to attain independent statehood, making it a more difficult problem for Russia to solve.

**Q - Do you think that the upcoming football match can serve as the first step towards establishing relations between Turkey and Armenia? Will Presidents Gul and Sargsyan take advantage of the situation to do so?**

A - Despite the opportunity for a breakthrough in Armenian-Turkish relations from such "football diplomacy," I am very doubtful that the Turkish president will accept the invitation to come to Yerevan. Moreover,

even the symbolic value of the invitation is not enough to overcome the three fundamental obstacles: Turkey's refusal to extend normal diplomatic relations, open the closed border with Armenia, and Ankara's stubborn and short-sighted approach to the Armenian Genocide issue.

Although there have been some recent signs of optimism from both sides, demonstrated by both Turkey's relaxation of its air space quota for Armenia in order to ease access for humanitarian aid flows into Georgia via Armenia, and President Abdullah Gul's 16 August reconciliatory message to Armenia, which noted that Turkey is "no enemy" and pointed out that the recent conflict between Georgia and Russia affirms the need for "early measures to resolve frozen problems in the region and ... prevent instability in the future." The Turkish president went on to state, "This is our understanding on all problems. We are no enemy to anyone in the region," before reiterating the Turkish proposal to set up a regional forum for stability in the Caucasus.

In addition, after a round of secret talks in Switzerland, there is ample room and even greater necessity for a historic breakthrough in relations between Turkey and Armenia. But Gul's conciliatory remarks were not part of an attempt to restore bilateral ties, but were in response to a question on whether he would accept the invitation by Armenian President Serge Sarkisian to go to Yerevan in September. And as he replied that he was still "evaluating the invitation," it is more likely that this will be yet another example of a "missed opportunity."

**Q - Do you think that reconciliation between Armenia and Turkey will obligate Azerbaijan to make concessions? (For ex. - for Azerbaijan to view Armenia as a possible alternate route for the exportation of oil, given the unstable situation in Georgia)**

A - For too long, Turkey has actually been "hostage" to Azerbaijan, with Turkish foreign policy seriously limited in its options for dealing with Armenia. Ankara has for too long been forced to follow Baku's lead in determining what Turkey could or could not offer Armenia. Many Turkish officials are now very unhappy with their dependence and weakness in this regard and are trying to balance their desire for closer relations with Azerbaijan while recognizing the need to open the borders and engage Armenia. But even the most basic issue-opening the closed borders- has been too difficult for Turkey to date and I see no signs of hope or opportunity for a breakthrough. And if the border issue can not be resolved, it seems even more impossible for any new role for Armenia as a transit route for Azerbaijani-Turkish energy plans.

**Q - Is there anything, in your estimation, that would lead Azerbaijan to totally resign itself to the permanent loss of Karabakh?**

A - There are already many inside the Azerbaijani government and even

the military that see no real value in retaking Nagorno-Karabakh. And many in Baku see the value of Karabakh for their national interests as limited. In other words, Karabakh has no economic value or even military significance for Azerbaijan. But what they want are two essential things: first, they want to be seen to gain something in return for losing Karabakh and, second, they are desperate to regain the areas of Azerbaijani proper, outside of the Karabakh borders, in order to restore their border with Iran, as a strategic necessity. Yet such thinking in Baku regarding the Karabakh issue is not widely held and is challenged by the threat or demands of powerful Azerbaijani nationalism, and reflects a sense that with the influx of its oil wealth, Azerbaijan is not happy at having "lost" Karabakh.

**Q - In your estimation, given these conditions what is the possibility that Azerbaijan will resume military operation vis-à-vis Karabakh?**

A - I firmly believe that Azerbaijan is dangerously committed to launching a new war to retake Karabakh. To me, it is no longer a question of if there will be an Azerbaijani military offensive, but a question of when. But given the poor state of the Azerbaijani armed forces, which is seriously undermined by corruption and poor conditions, Azerbaijan is at least 8-10 years away from becoming a serious military power.

Moreover, despite the benefits of three consecutive years of defense budgets of more than \$1 billion, Azerbaijan accomplished little in terms of procuring advanced weapons systems or investing in modern equipment. Of its three branches of service, both the army and air forces have continued to suffer from neglect, with continued shortages of spare parts and poor maintenance of existing stocks. The one exception has been the Azerbaijani navy, which has significantly increased its capabilities. Yet even the development of its naval forces has resulted from the training and equipping from the U.S. "Caspian Guard" program, which has bolstered the naval capabilities of both Azerbaijan and Kazakhstan in an effort to match a naval buildup by both Iran and Russia in the Caspian.

The development of the Azerbaijani navy, including the standing up of an impressive new maritime Special Forces unit, has provided Azerbaijan with important new counter-proliferation capabilities to combat the trafficking of both weapons and most crucially, of drugs through the Caspian Sea. But it has not endowed Azerbaijani with any offensive capabilities beyond an enhanced command and control and radar-based surface monitoring system, thereby depriving Azerbaijan of its most valued prize-the ability for real power projection. The Azerbaijani army, traditionally the core service of the armed forces, also lacks power projection capabilities and is far from

Continued on page 3

## CSUN Armenian Studies 25th Anniversary Banquet Journalist And Author Mark Arax Is Keynote Speaker

NORTHRIDGE, CA -- This year marks the 50th anniversary of the California State University, Northridge (CSUN) with the motto "50 Years of Life Changing Opportunity." Significantly, the Armenian Studies Program (ASP) at the University has been part of that progress for the past twenty-five years. In order to celebrate this milestone, the Alumni and Friends of the Armenian Studies Program (AFASP) will host a special banquet to be held on Sunday, September 28 at 6:00 p.m. at the University's Grand Salon.

The ASP was established in 1983 by Prof. Hermine Mahseredjian with one course – Armenian 101. Today, the Program, which functions within the Department of Modern and Classical Languages and Literatures, offers seventeen courses dealing with Armenian language, literature, culture, children's and women's issues, contemporary concerns, etc. These courses may lead to the newly-established Literatures and Cultures major with an Armenian Option; an Armenian Minor; an Armenian Concentration (for prospective teachers); and an Armenian Certificate. Each year 250-300 Armenian as well as non-Armenian students enroll in scheduled Armenian classes, thereby acquainting themselves with the various aspects of Armenian civilization since its formative years 3,000 years ago.

"The prospects for the ASP's growth are enormous," said Prof. Vahram Shemmassian, the current director of the Program, "given the fact that there are about 3,500 students of Armenian origin on campus, who constitute 10% of the total student population." In order for this solid base to be further harnessed to Armenian Studies, the AFASP organizes three major activities annually: A welcoming reception for Freshman and transfer students; a banquet; and a year-end gathering to recognize the achievement of graduating students. In addition, the Armenian Student Association works tirelessly to raise awareness about



**Mark Arax**

things Armenian not only among Armenian students but across the campus.

The AFASP is delighted to have Mark Arax as this year's keynote speaker at the banquet. A native of Fresno, Mr. Arax graduated from the California State University, Fresno, in 1980 and obtained his master's degree in journalism from Columbia University in 1981. He began his reporting career at the Baltimore Evening Sun and joined the Los Angeles Times in 1984. He has been nominated six times for the Pulitzer Prizes and won most of the other major writing awards in journalism.

In 1996, Arax's first book, *In My Father's Name*, was published by Simon and Schuster to critical acclaim. His second book, *The King of California*, co-authored with Los Angeles Times Sunday Magazine editor Rick Wartzman, won a 2004 California Book Award and the 2005 William Saroyan International Writing Prize. Arax recently ended his twenty-year career at the Los Angeles Times to write books full-time and to teach essay writing to high school and college students. His next book, a collection of essays and stories about California, will be published in 2009 by Public Affairs.

The public is cordially invited to the Armenian Studies 25<sup>th</sup> anniversary banquet. For additional information and tickets, you may contact Prof. Shemmassian at [vahram.shemmassian@csun.edu](mailto:vahram.shemmassian@csun.edu) or (818) 677-3456.

### Interview With Richard Giragosian

**Continued from page 2**

attaining even a minimum level of combat-readiness.

But time is on their side and their future emergence as the strongest military power in this region is a very, very serious possibility. And even more distressing is the fact that Azerbaijan sees a different lesson from the recent conflict in Georgia. Many leading Azerbaijani officers see that the most serious Georgian mistake was not in Saakashvili's decision to launch a military campaign to retake South Ossetia, but rather, Georgia's strategic mistake was launching military operations before they were ready.

Thus, the Azerbaijani view is that they have learned from the Georgians that it is better for them to wait until they are strong enough and ready to wage war to retake Karabakh. And this is a dangerous sign from Baku and a development that Yerevan and Stepanakert must recognize and respond to in order to ensure the security of Armenia and Karabakh before it is too late. Armenia is the dominant military power in the region, but this dominance is in danger of being temporary, and Armenia must take steps now and accelerate its defense reforms now to prepare for the possibility of a stronger Azerbaijani military in the coming 8-10 years.

## Armenian Studies Program - California State University, Fresno Pianist Sergei Babayan in Concert at Fresno State

FRESNO -- Award winning pianist Sergei Babayan will perform in the opening recital of the Philip Lorenz Memorial Keyboard Concert Series at Fresno State. The concert will be held at 3:00 PM on Sunday, September 21 in the Concert Hall on the Fresno State campus.

The concert is co-sponsored by the Armenian Studies Program of Fresno State. Babayan will be performing works by Rameau, Bach, Schubert, and Brahms.

Acclaimed for the immediacy, sensitivity, and depth of his interpretations, Sergei Babayan's performances reveal an emotional intensity and bold energy, equipping him to excel in repertoire ranging from Rameau to Ligeti. Winner of the 1989 Robert Casadesus International Piano Competition in Cleveland, this Armenian pianist returns to Fresno for another display of his "*phenomenal level of color and imagination*" (The American Record Guide).

One of the most charismatic personalities on today's concert stage, Babayan's vibrantly expressive performances have spirited audience acclaim worldwide. Ever since his arrival in the United States, on his first trip outside of the Soviet Union in 1989, his breathtaking virtuosity and a wide-ranging tonal palette have brought him critical praise and accolades.

Babayan was born in Armenia to a musical family and started to play the piano at the age of three. He began his musical studies at the age of six under Luisa Markaryan and later with George Saradjev. He continued his studies at nineteen with Mikhail Pletnev at the



**Pianist Sergei Babayan**

Moscow Conservatory and completed post-graduate work there in 1989 as a student of Professor Vera Gornostaeva. He also studied privately with Lev Naumov in Moscow.

After making his New York recital debut in 1990 at Alice Tully Hall to great critical acclaim, Mr. Babayan embarked on a busy schedule that has included solo appearances with The Cleveland Orchestra, the Calgary Philharmonic Orchestra, and the Osaka Symphony, among others.

General tickets for the concert are available for \$18 per person, for seniors tickets are \$12, and tickets for students are \$5.00 per person. Ticket reservations for the concert may be made by calling 278-2337. Relaxed parking will be available in Lots C and V after 7:00 PM the night of the lecture. For more information on the Concert please contact the Armenian Studies Program at 278-2669.

## AMAA Distributes \$140,000 In College Scholarships

PARAMUS, NJ -- The Scholarship Committee of the Armenian Missionary Association of America (AMAA) spent almost two days reviewing the 70 applications that were submitted by Armenian students requesting scholarship aid. The applications were thoroughly examined and evaluated according to academic achievement and financial need. Fifty-nine students attending colleges and universities in North America were granted scholarships. The total scholarship amount distributed in North America this year was \$125,000.

The Scholarship Program of the AMAA was established with one goal in mind - to help Armenian students receive higher education, achieve their educational goals and thus become assets to our communities. Hundreds of students over the years have benefited from this program and many today are well recognized educators, ministers, professionals and service men or women. Many graduates of the program have returned

the favor and have supported this program with their financial aid. Some have established scholarship endowment funds with the AMAA.

In addition to the aid provided to students studying in North America, AMAA also distributed \$15,000 in scholarships to students in Armenia and over a quarter of a million to Haigazian University in Beirut, Lebanon.

Education is one of the major service programs of the AMAA. Through its support to kindergartens, elementary schools and high schools in Armenia, the Middle East, and the United States, AMAA has played a vital role in educating and training the next generation. Through its Child Education Sponsorship Program, the AMAA has helped thousands of needy students in Lebanon and Syria.

Those who are interested in supporting the Scholarship Program can contact the AMAA headquarters in Paramus, New Jersey or visit AMAA's website: [amaa.org](http://amaa.org).

## Turkey's Gul 'Accepts' Armenia Invitation

**Continued from page 1**

this, why is Georgia included in this? Because we chose [them] for inclusion [in the platform] on a geographic basis. We have to succeed in this so that the region will become a region of welfare and ease," he said, according

to Anatolia.

"The Turkish Daily News" on Monday quoted an unnamed Turkish official as saying that Gul's visit to Yerevan would not signify any changes in Turkey's long-standing policy toward Armenia. "This visit will have no impact on our policies," the official said.

## St. Apkar Armenian Apostolic Church Of Arizona A Story Of Success, Within Half A Century

By Father Zacharia Saribekyan  
Parish Priest

Under the auspices of the Western Diocese of the Armenian Apostolic Church of North America, His Eminence, Archbishop Hovnan Derderian presiding, with the blessing of Der Zacharia Saribekyan, priest of the Armenian Apostolic Church of Arizona, the Parish Council along with its sub-

munity.

In the following years, the Parish Council with its sub-organizations diligently planned and worked until in 1992, the Armenian Church Cultural Center was built that houses the Melikian Hall. Alongside the hall, the Alex and Marie Manoogian classrooms were established and later on, the Nikit and Eleanor Ordjanian library was completed.



Archbishop Hovnan Derderian and Parish Priest Father Zacharia Saribekyan with Arizona Armenian Church members

organizations have celebrated the 50th anniversary of the formation of the Arizona Armenian community on Sunday, January 27, 2008 with a luncheon, following Divine Liturgy.

A brief history of this wonderful community -In 1957, a group of Arizona Armenians held their first official gathering, which marked the beginning of the Armenian community. Even though there has been articles in local newspapers stating that Armenians did live in the Valley of the Sun, in the late 1800's.

In the first half of the 20th century, the Armenian community was flourishing. Some of the first families that settled here were the Mehagians, Chakmakians, Injasoulians, Morrison, Hosepians, Shirinians and more ...

The first clergy who visited this community, the current Patriarch of Jerusalem, His Eminence, Archbishop Torkom Manoogian, who celebrated the first Holy Mass at the Hosepian's residence in 1963. During the Divine Liturgy, a symbolic fundraising occurred where their pocket change was collected as seeds for future endeavors.

On October 16 of 1963, the State of Arizona acknowledged the existence of the Armenian Apostolic Church of Arizona.

Few years later, upon the visit of Archbishop Vatche Hovsepian, the hosepian family was in search of a land to build the Armenian Church.

After many location considerations, they came across a vacant property on Cholla St, in Scottsdale. And while they were contemplating the possibility of the sight, an eagle flew over the land where they were standing and Archbishop Hovsepian sighed and stated that "this vacant lot will be where we will build the first Armenian Church in Arizona". The Hosepian family graciously donated the blessed lot to their Armenian com-

With the help of many benefactors, the Armenian Community of Ari-



Have you purchased your block yet?

zona was able to have its own home where its heritage and culture is celebrated through Church services as well as cultural events.

The community has one more dream to achieve! That dream of building the first Armenian Church in Arizona. We pray that, with the leadership of our Primate, Archbishop Derderian, and the generosity of our community members, we will be able to erect the sanctuary, built on the rock of faith.

We acknowledge and thank all our benefactors as well as our community volunteers for their continued support and hard work to enable us to move forward, continuously strong and determined.

This community is looking forward of the third Pontifical visit of the Catholicos of all Armenians, his Holiness, Karekin II, to consecrate the first Arizona Armenian Church, in this great land of freedom and brotherhood, to be built with the generosity of its community.

## St. Peter Armenian Apostolic Church Of Van Nuys Celebrates 50th Anniversary

VAN NUYS -- St. Peter Armenian Apostolic Church in Van Nuys has served San Fernando Valley community for 50 years for the glory of God! In celebration of this joyous occasion, on Saturday, November 8, 2008, St. Peter Church will be having a dinner-dance under the auspices of His Eminence Archbishop Hovnan Derderian, primate of the Western Diocese. The festive event will be held at the newly renovated Nazarian Center



Event planning committee members and Father Shnork Demirjian

of the AGBU School in Canoga Park. The evening will celebrate the establishment of the St. Peter Parish - which is one of the largest churches of the Western Diocese.

On this joyous occasion, the event planning committee has promised a black-tie optional evening replete with entertainment, friends and above-all - recognition of the history of the St. Peter Church from its humble beginnings to its present day vibrant role in the community, as well as the dedication of the Armenian community in the past 50 years with their unwavering and enduring support of building, maintaining and preserving this beautiful church.

Not only has St. Peter Church accomplished what its founding fathers envisioned - the building of a glorious Armenian Church for the large Armenian population in the SF Valley -

but it has also added on to that dream by the construction of a beautiful sanctuary and the completion of the classrooms, Karagozian and Yacoobian Halls. Today, the church has a successful Sunday and Saturday schools with the largest student body in the entire Western Diocese, very active youth organizations, dynamic Ladies Society members, dedicated members of three different choirs, group of devoted deacons and acolytes, various

church organizations, and faithful parishioners.

Unfortunately, the church has also had to reconstruct following the devastating Northridge earthquake of 1994. All this, of course, has caused the church to incur a substantial debt which has currently been reduced to approximately \$400,000.00. The proceeds of the celebratory event on November 8<sup>th</sup> are earmarked to eliminate or to substantially reduce this debt.

St. Peter Church has been celebrating its 50<sup>th</sup> Anniversary by many events this past year. We thank you for your support and now invite you to attend our finale! A dazzling evening of celebration on November 8, 2008! This is one event that should not be missed! Please contact Dickran and Manoush Devian at 818-886-8950 for your reservations and information.

## Levon Ter-Petrosian Publicizes New Documents

**Continued from page 1**

ment of the [Armenian National] Congress, which will automatically lead to regime change and Serzh Sarksian's resignation," he told a news conference. "We don't think we can simply demand and he will resign. Nobody resigns in that way."

"Only God knows whether or not we will succeed," said Ter-Petrosian. "I'm a modest person. I have never overestimated my power. I've set a goal. If we achieve it, that will be fine. If we don't, that won't be the end of the world."

The charismatic leader further declared that the six-month standoff between Armenia's leadership and main opposition force has reached an impasse. "I know that the authorities have problems and are even in deadlock," he said. "They have trouble communicating with the public, not with us, and becoming more acceptable to the public.

"To be honest, we have problems

too. If there is deadlock, there is deadlock on both sides. Seventy-six of our comrades remain in prison. This is tolerated by the international community."

Ter-Petrosian added that various small-scale protests staged by the opposition since the March 1 unrest in Yerevan and the ensued mass arrests of opposition supporters were a forced diversion from the key goals of his movement. "Did we really need these sit-ins, hunger strikes, protests taking place during trials?" he said. "Not at all. They do not stem from the essence and goals of our movement. The movement was meant to be a much more serious political movement that should fight against the authorities with programs."

The opposition has said that it is ready to negotiate with the authorities only after the release of dozens of its leaders and supporters remaining in prison. Ter-Petrosian reaffirmed this precondition on Tuesday. "As long as the hostages are not freed, no dialogue is possible with [Sarksian]," he said.

## Ի ՅԻՇԱՏԱԿ

Ի ՅՈՒՆ ՎԱՀԱՆԱՆՄԱՆ ՔԱՌԱՍՈՒԹԻՒՆ  
ՄԵՐՈՐԵՎՅ ՀԵՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԸ  
ՀՈԳՅ. Տ. ՕՇԱԿԱՆ ՎՐԴ. ՄԻՆԱՍԵԱՆ  
(1930-2008)

ԴՈԿՏ. Տ. ԶԱՀԻԿՅԱՆ Ա. ՔՀՆՅ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

Ցույլիս 26-ին Ուռթըրթառն մէջ ի Տէր հանգեան մեր օրերու «Հերոս» Վարդապետը, որուն վախճանումը որքան կակծալի եւ անփոխարինելի բոլորիս համար, եղաւ անտարակոյս նոյնքան միխթարական, այս անգամ իր իսկ կեանքի արտասովոր իրագործումներով: Արդարեւ լիտուն տարիներու իր անկեալ վիճակը, անդամալոյց՝ գամուած իր նոյն աթոռին, Օշական Վարդապետ կեանքի եւ գերազանց միխթարութեան վերածեց իր իսկ ձեռքով, ամրակուռ կամքով եւ անխորտակ հաւատքով:

Զկայ բաղդատելի եզր մը որ կարենայ կեանքի այլ ճակատապիր մը հաւասարեցնել եւ կամ մօտեցնել Օշական Վարդապետի կեանքին, որ «զմա՞ր խափանեաց», եւ իր յարատեւ աշխատանքով իր քաննինքամեայ երիտասարդ կեանքը «փրկեց» կորուստէ, ապաւինելով ՓՐԿՉԻՆ ՈՒ ԱՆՈՐ ԻՐԵՆ ՊԱՐԳԵՒԱԾ հոգեւոր եւ մտաւորական չնորհներուն:

Ապրեցաւ, կամ լաւ եւս ապրեցուց ինքինք հերոսաբար: Ամենէն համեստ պայքաններու ներքեւ ու առանց փնտուուքի իսկոյն գտաւ իր վիրաւոր կեանքի ուղին իր նստած լինամեայ «աթոռ»ին վրայ, զայն հոյակապ «գահ»ի մը վերածելով: Դարձուց անիւները անվարան դէպի համալսարան, վկայուեցաւ ակադեմական բարձրագոյն աստիճաններով, գրեց իր աւարտածառը, եւ ապա նոյն անիւները ուղղեց դէպի երաժշտանոց, ուրկէ վկայուեցաւ որպէս երաժիշտ եւ խմբավար:


Զգոհացաւ զարդարուելով այդ բարձր տիտղոսներով, այլ զանոնք իսկոյն ծառացութեան դրաւ իր պաշտած եկեղեցին՝ Հայաստանեաց Առաքելական Մայր Եկեղեցին, եւ իր ամերիկածին ազգակիցներուն, յատկապէս երիտասարդներուն, տալով անոնց հայ երգի եւ երաժտութեան ճաշակը երկար տասնամեակներ, մինչեւ իր վերջին շոնչը:

Պանծացուց չայ եկեղեցին, հարստացուց հայ ժողովուրդի մշակոյթը, միշտ գամուած մնալով իր աթոռին, որոնց անիւները այսօր կ'աղաղակն, կ'ընթանան իրենց ծանօթ ճամբաներէն առանց իրենց վարդապետին, ու պիտի դառնան ընդիշտ վկայելու համար ա'յն ինչ որ շահեցաւ չայ եկեղեցին եւ չայ Ազգը՝ շատ աւելիով քան մեր օրերու հոգեւորականութիւնը, որ բարեբախտութիւնը ունեցած է «ամիւ» չգարձնելու, այլ ընդհակառակը վայելելու ամէն բարիք որ զլացուեցաւ վարդապետին:

Աւետարանի հներ ճամբան ընտրեց Օշական Վարդապետ Մինասեան, վասահ ըլլալով որ լայն պողոտաներու վրայ պիտի գանէր ինքինք իր աշխատունակ, հեղահամբոյր, կատակաբան բնաւորութեամբ, եւ մանաւանդ ինքնավատակամ քովով: Օշական Վարդապետ յաջողցաւ ապրիլ իր լիազոյն իմաստով, այն աստիճան որ իր իրագործումները այսօր միխթարութեան անսպառ պատգամներ կը սփուեն Ամերիկայէն մինչեւ Հայրենիք:

Հինգ ընկերներով վարդապետական կարգ ստացան անոնք՝ 1951 թուականին՝ Երուսաղէմի Ս. Յարու-

թեան Տաճարին մէջ: Անոնցմէ երկուքը եական կոպապացան, եւ սակայն բոլոր չորսը կանխահաս վախճանումով ի Տէր հանգեան: Մնաց հինգերորդը՝ Օշական Վարդապետու վերապետեցաւ՝ հակառակ իր ֆիդիքական անկեալ վիճակին: Թէ ինչպէ՞ս ան աւելի երկար ապրեցաւ քան իր օծակից եղբայրները, պատասխանը նոյնն է. չուսալքուեցաւ եւ չուսահատեցաւ, այլ ճիշդ հակառակը, իր առողջական խիստ «սահմանափակ» վիճակը անհունօրէն կրցաւ «սահմանազանցել», ընելով անկարեյին եւ դառնալով բոլորին:



Հիացման արժանի Վարդապետը:

Կը մնայ ա'յն ինչ որ արժանի է մնալու, ու Օշական Վարդապետ,

արժանաւոր տէրը այդ բոլոր արժանիքներուն, տիրացաւ անոնց. ը'չ ոք զանոնք ստուար իրեն, բացի ինչ որ Աստուած չնորհեց: Երախտապարտ մնաց իր հանգուցեալ Տիրամօր՝ Սիրվարդ Մինասեանի եւ իր բոլոր բարեկամներուն, եւ երախտաշատ գնաց իսկական հերոս Վարդապետը: Հերոսներ կ'ինան դաշտին վրայ, սակայն այս մէկը կ'ինար եթէ ինքինք չքարձրացնէր Հրաշալի կերպով, բառին իսկական իմաստով՝ Հրաշքի համազօր վերականգնումով:

Հերոսաբար կրեց ամէն ցաւ եւ տառապանք, ու առանց տրտնջարու զանոնք վերածեց երգի եւ երաժշտութեան՝ արժեցնելով իրեն չնորհուած 78 տարիները: Վարձքդ կատար սիրելի Հայր Օշական: Հանգչիր երկնային լոյսերու մէջ «առջուրս հանգստեան» հայ եկեղեցոյ շարականներուն եւ մեղեդիներուն:

## “The Friends of Armenian Arts” Proudly Presents “BRAVO” TBILISI ARMENIAN THEATRE

TBILISI'S PETROS ADAMYAN STATE ARMENIAN DRAMATIC THEATRE

«Կեցու՞»

Exclusive stop in Los Angeles during a National Tour

Թիֆլիսի Պետրոս Ադամյանի ամուամ Պետական Հայկական Դրամատիկական Թատրոնի հիւրախաղերը Միացեալ նահանգներում

Թաղ Որ Այս ներկայացումները Մեր Արտերը Գերէ....

Let These Performances Touch Our Hearts ....

Pepo


Պէպօ



SATURDAY SEPTEMBER 6, 7:00 P.M.

Love Under The Elms

Ստր Ծփիների Տակ



SATURDAY SEPTEMBER 27, 7:00 P.M.

Khataballa

Խաթաբալա



SUNDAY OCTOBER 5, 7:00 P.M.

My Daughter's Fiancés

Աղջկաս Փեսացուևներ

SUNDAY SEPTEMBER 7, 7:00 P.M.

Be Healthy

Դու Ող Լինետ

SUNDAY SEPTEMBER 28, 7:00 P.M.

The Guards of Ruins

Աւերակների Պահակները

SUNDAY OCTOBER 12, 7:00 P.M.

SIX DIFFERENT DAYS! SIX DIFFERENT PLAYS!

ONE CHANCE TO SEE EACH PLAY



GLENDALE HIGH SCHOOL AUDITORIUM

1440 E. BROADWAY, GLENDALE, CA

Mail delivery: 818.637.2191 • Tickets free delivery: 818.265.0506

Get your tickets on line at: [itsmyseat.com](http://itsmyseat.com) • Recorded event message: 818.487.5563

**RESERVE YOUR TICKETS TODAY** Tickets: \$25, \$30, \$40, \$50, \$100

Group discounted tickets are available

ՍՊԻՏԱԿ  
(ՀԱՄԱՍԼՈՒԲ)

ՊՈՂՈՍԼԱԳԻՍԵԱՆ

ինքնաշարժը սուրում է ընդ-  
դարձակ դաշտում, Ապարանի սա-  
րահարթն է: Լեռնային բնկավայրի  
դարպաններով մտնում ենք ի քա-  
ղաքն Ապարան: Քաղաքամէջի հրա-  
պարակում ենք, այն բոլորել են  
կարմիր հագած բարձրայարկ շնչո-  
ները, նրանց առաջին յարկերում  
նախկին ու նոր խանութներ, շուրջ  
բոլորը տաղաւաղներ, կրպակներ:  
Ներսից մեզ նայող աշխատողները  
ժպտում են, կարծես այն հրաւեր է  
ներս մտնելու: Նրանք այն նախկին  
անտարբեր աշխատողները չեն,  
ասում էին համաժողովրդական սե-  
փականութիւն, հապա մի ունեց-  
ուածքը կարող է արդեօք բոլորինը  
լինել: Նորէն հրեայ մի մարդ,  
անունը Մարքս, նոր ուսմունք էր  
հիմնել: Ինչու ժամանակակիցները  
չէին թելադրել նրան այդ նոր  
ուսմունքը ստեղծելիս պեղել մարդ  
արարածի հոգին, այդ անհուն աշ-  
խարհ՝ հոգեբանութիւնը, որ ըստ  
իմաստամբ Նիցչի, գիտութիւն-  
ների մայրն է: Ուսումնասիրել  
մարդ արարածի մտածելու ու ըն-  
կալելու եղանակները, հազարամ-  
եակներով նրա հոգում ամրացած  
«ես»ի, «իմ»ի հոգեկան արատնե-  
րը եւ այն շտկելու կարողականու-  
թիւնը: Եւ նա, իր նոր ուսմունքով  
ցանկանում էր մարդկանց տանել  
ետ դէպի պատմութեան վաղ շրջա-  
նի համայնական կարգեր՝ «կոմու-  
նա», կատակով ասում էին որ  
ամբողջ գիւղի բոլոր սեռի մարդիկ  
կոլխոզի մի վերջակի տակ էին  
քնելու: Նորէն, հրեաներ, առլեւեկի  
հրեաների հակացեղափոխական յե-  
ղաշրջումով հսկայածաւալ Ռու-  
սաստան երկրի ներուժը քանդե-  
ցին, սպաննեցին միլիոնաւոր մարդ-  
կանց, այնտեղ պարտադրեցին այդ  
նոր ուսմունքը եւ այն ինչքան  
տառապանք բերեց, երեւի նրա ու  
նրանց կողմից մարդկութեան հան-  
դէպ նիւթուած դաւ էր այն: Մարդ  
արարածը չընդունեց այն, փլուե-  
ցին այդ կարգերը, փլուզման դա-  
տապարտուեց նաեւ այդ նոր ուս-  
մունքի վարդապետութիւնը: Պոլ-  
շեւեկի հրեաները՝ դրամական պատ-  
ուէր ունէին քանդելու Ռուսաստա-  
նը, ոչնչացնելու Ռուս ազնուակա-  
նութեանը, հապա թէ ոչ ինչու այդ  
յեղաշրջումը Ռուս մարդիկ չէին  
առաջնորդել:

Հայոց անկախացած երկրության գաղաքացին հին յարաբերութիւններ։ Երեւի մի քիչ շտապեցին, առանց նկատի ունենալու որ երկիրը պատերազմում էր, սեփականաշնորհում խաղացին, վերագնահատեցին ժողովրդի աշխատանքով արարուած հիմնական ֆոնտերը եւ այն շատ ցածր արժէքով վաճառաեցին թէ բաժանեցին իրար մէջ։ Յափշլատակեցին նաև գիւղի հողի մշակման մեքենաները, աւտոշարասիւներով այդ բոլորը տարան որպէս մետաղի ջարդօն վաճառելու թուրքին, պարսիկին։ Ափսոս, այն ինչքան ետընթաց մղեց երկիրը, փլուած տնտեսութիւն, որի փլատակներից միլիոնատէրեր դուրս եկան։ Այդ օրերին, երբ ինձ հարցնում էին եթէ ես լինէի երկրի ղեկավարը ինչ կը ձեռնարկէի, յայտարարում էի, որ կը ձգտէի աշխատանք ստեղծել հայ մարդուն, ոստիկանների պահպանութեամբ խոշոր կղպանքներ կը կախէի ձեռնակրութիւնների դարպասներին, նրանց հաշուառման մատեանները կը կնքէի երկաթեայ պահարաններում, որ այդ բոլոր մնացին տնօրինելու ապագային։

Հայոց շէների հողը բաժանեցին, ատում էին հողը գիւղացուն տուին, թէ գիւղացուն հողին: Զաջակցեցին նրան հողը մշակելու, հայոց լեռներից հոսած ձիւնոտ ջրերը, հայոց ընդերքից պայթած ջուրը, հայոց Գեղամայ ծովի կապոյտ ջրերը բարձր գներով ծախում են հողը մշակողին: Ինչ է, իրենք են անձրեւել ջուրը, որ արարման հետքով պայթած ուանչ-պարից զանձեն նրան հանդերի ու այգիների հողին հոսած ջրի շահագործման ծախսերը միայն, որպէսզի մշակը բերվի առաստութիւն ստեղծի, որպէսզի քաղաքի բնակիչը այն աւելի ցածր արժէքով ձեռք բերի:

Ապարան, ապարանցի, Արա-  
գածի փէշերին արարող, քաջ հա-  
յեր: Ինչու են Հայերը նրանց ան-  
յարկի պատումներով պիտակաւո-  
րում, չէ՞ որ այդ նրանք էին այն  
եղեռնական 1918 թուականներին  
այս լեռները պատնշէի, իրենց  
ողու յորձանքով մարել թուրքի  
զինուորի առաջիսաղացումը, որ-  
պէսպի հայերը իրենց երկրում յաղ-  
թանակի բերկրանք տօնախմբէին:   
Հնում Ապարանը կոչուել էր Քա-



Սպիտակ բաղադր

սաղ, իսկ երկրորդ դարի Պատրիժուս պատմիչը այն անուանել էր Քասար-լա: Ապարանը եղել էր հայոց Նիդ գաւառի կեդրոնը, պատկանել Արշակունեաց արքաներին, իսկ յետոյ՝ Գնդունեաց եւ Վաչուտեն նախարարական տներին: Տամներորդ դարից, կոչուել էր Ապարան, որ նշանակում է Պալատ, թող հիմա ծիծաղեն, ժամանակին էլ նրա բնակիչներին կանչել էին պալատցիներ: Յետոյ, մինչեւ 1935 թուականները, կոչուել էր Բաշ Ապարան: Հրապարակի աղբեւրից ջուր ենք խմում: Արագածի լանջերից յորդած ձիւնոտ ջուր, շատ պաղ էր այն, սակայն համով:

Շարունակում ենք մեր երթը  
կարօտի ճամբաներով։ Խճռողիի  
ձախին, կարմիր քարերով յուշա-  
համալիր է՝ ի նշանաւորումն Բաշ  
Ապարանի ճակատամարտի յաղ-  
թանակի։ Դրազգամատ կանաչեանն  
էր ղեկավարել թիկունքից դէպի  
Երեւան արշաւող թուրքի դէմ  
մղուած հայոց կռուի յաղթական  
այդ ճակատամարտը։ Ապարանցիք  
իրենց Արագածը դրկած՝ փշրել էին  
թուրքի բանակի վաշտերը, վոնտել  
նրանց այս սարահարթից ու խոր-  
տակել Երեւանի թիկունքից հար-  
ուածելու նրանց մտադրութիւնը։  
Յուշարձանի կարմիր պատերին  
հպած փառք եմ կանչում քաջոր-  
դիներին ու անմահութիւն մաղ-  
թում այդ մարտերում զոհուած  
հայորդիների հոգիներին։

ինքնաշարժը վազում է սա-  
րահարթի խճուղիով, քիւրտերով  
բնակեցուած «Ռեա Թազա» գլւողն  
ենք մտնում: Նոյնանուն քրտերէն  
լեզուով լրագիր էր հրատարակ-  
ուում Հայաստանում, ժամանակին  
միակը միութիւնում: Հայերը նրանց  
համար գիր էին ստեղծել ու նպաս-  
տել նրանց մշակոյթի զարգացմա-  
նը: Նրանք արդեօ՞ք տեղեակ էին

Հայոց արեւմտեան կողմը լաշխար-  
հի իրենց ցեղակիցների պատճա-  
ռած եղեռնազործութիւնից եւ հի-  
մա օսմանցի թուրքը յայտարա-  
բում է, որ քիւրտերն են սպաննել  
հայերին։ Հանդուրժող ոգի ունի  
հայը, հանդուրժում են նրանց,  
ժամանակին հանդուրժում էին թա-  
թարներին։ Հայը հիւրընկալու-  
թեան վանատուր աստուածն էր  
արարել, որ պատսպարէին ժամա-  
նողներին։ Ինչքան սիրով էին նրանք  
դիմաւորել, օգնել հայոց երկրից  
անցնող յոցն զօրավար Քմէնոփոնի  
զօրքին։ Խսկ եթէ Պարթեւ Գրիգո-  
րը հայ եղած լինէր, արդեօք չպի-  
տի հանդուրժել հայոց Վաշուտ-  
եան, Վահեւունի ու Սլկունի նա-  
խարարական տների գուրծերին,  
մեհեաններին, հայոց տիեզերական  
հաւատքը։

Քիւրտեր, նրանց նախահայրէնիքը եղել է Պարսկաստանի Պարսկահանգստի հիւսիսային շրջանը: Եթափում հաստատուել են նաեւ Հայաստանի հարաւային նահանգներում: Հիմա ափուուած են արեւմտեան Հայաստանում, իրանում, իրաքում, Սիրիայում: Այժմ յորջորջուած Քիւրտիստան անուանումը սոսկ ազգագրական իմաստ ունի, նման քաղաքական միաւորում գոյութիւն չի ունեցել: Քրտերէնը, Հնդեւրոպական պարսկերէն լեզուաշխանիքին է պատկանում եւ իրէնք էլ նոյն ծագումով են: Թուրքը արտօնել էր գէնք կրելու վայրէնաբարոյ լեռնական քիւրտին՝ հարստահարել ու առանց պատիժի սպաննել հային: Արմէն հայեր, Խորենացու համոզմամբ «Վեհագոյնը հիւսիսային ժողովուրդներ» քիւրտերի համար դպրոցներ էին հիմնադրել, նրանց քաղաքակրթելու միջոցով գերծ մնալու

Topic 17

The image is a promotional poster for "Friday Nights at Atlantis Arabian Nights". On the left, a close-up photograph of a belly dancer's midsection is visible, showing a pink sequined top and a matching skirt with long, silver fringe. The right side of the poster features a group of approximately ten belly dancers in various colorful, traditional-style costumes, including pink, yellow, green, and blue. They are posed in front of a stylized desert landscape with palm trees and a night sky filled with stars. The "ATLANTIS" logo is at the top center, with "RESTAURANT AND NIGHT CLUB" underneath it. Below the logo, the words "FRIDAY NIGHTS AT ATLANTIS" are written in a smaller font, followed by a large, bold title "ARABIAN NIGHTS". A descriptive paragraph below the title details the entertainment: "ENJOY A NIGHT OF MIDDLE EASTERN MUSIC, DANCING AND ENTERTAINMENT EVERY FRIDAY NIGHT AT ATLANTIS. ATLANTIS IS FULLY EQUIPPED WITH A REMARKABLE COCKTAIL BAR, HOOKAH BAR AND LIVE DJ". At the bottom, another line of text reads: "EVERY FRIDAY, BE SURE TO WITNESS OUR LIVE BELLY DANCING SHOW FEATURING WORLD FAMOUS JIELINA AND THE SAHELAH DANCERS".



## ԼՈՒԽՁԻԱՆԱ-ՊԱԹՈՆ ՌՈՒԺ ԵՒ ՀԱՅ ԳԱՂՈՒԹԸ

Տարութակուածէջ 7-էն

որոնցմէ առաջինին թուականը յիշատակուած է 1970:

\*\*\*

Հյայտաբերդու մշակոյթներու այս ոստանին եւ «Ճագ»ի ծննդավայրին մէջ, 1970-էն ասդին, հայերն ալ սկսած են բնակչութիւն հաստատել: Պաթոն Ռուժի մէջ ներկայիս կը գտնուին շրուջ 24 ընտանիք: Անոնք բոլորն ալ գործատչեր են: Կը զբաղին գորգավաճառութեածք, ոսկերչութեածք, ճաշարանի գործերով եւ ինքնաշարժի առեւտուրով: Նոյնիսկ ունին երկու փրօֆէտորներ, որ կը պաշտօնավարեն LSU Համասարանին մէջ: Շատ կազմակերպուած են եւ սիրով կը համագործակցին: Ունին սեփական եկեղեցի՝ Ս. Կարապետ Հայաստանեաց Առաքելական եկեղեցին՝ իր սրահով եւ խոհանոցով, սեփական գերեզմանատուն, հոգաբարձուներ, Համնոյ Հայրենական Սիոնթիւն, Հ.Մ.Մ.-ի, Ս.Դ.Հ.Կ. Ֆիրաց Մուրատ-ի եւ ՀԱԽ-ի մասնածիւղեր: Պատարագ կը մատուցուի ամիսը մէկ անգամ այցելու կղերականի մը կողմէ: Բոլոր հայերը անխտիր մէծով պատիկով ներկայ կ'ըլլան Ս. Պատարագին եւ կը հաղորդուին: Առանց բացառութեան բոլորն ալ կը խօսին հայերէն: Նոյնիկ քանի մը օտար ընտանիքներ ներգրաւուած են եւ կանոնաւորապէս կը յաճախեն եկեղեցի ու կը գործակցին հայերուն հետ: Անոնցմէ մէկը հպարտանքով պարզեց իր բազուկը՝ «թէթու» եղած իրաւացքի եւ Հայաստանի դրօններով, եւ ըստ «Ես իրաւացքի Հայ եմ»:

Պաթոն Ռուժի Հայաստանեաց Առաքելական եկեղեցին, իր հիմնադրութենէն ասդին, իր կարելիութեան սահմաններուն մէջ կը ջանայ հետեւիլ Հայ եկեղեցւոյ պատմական ընթացքին, եւ սատարել մեր եկեղեցւոյ հոգեւոր եւ Հայ ազգային աւանդութեանց պահպանումին, յատկապէս օգոստուելով իր առենապետին՝ Տիար Վազգէն Գալթաքնանի ինչպէս նաեւ Գալթաքնան եւ Մութափեան ընտանիքներու առատաձեռն նպաստներէն:

Հայ մշակոյթի, երգի եւ երաժշտութեան տարածման համար անոնք կը հիւրընկալէն արուեստագէտներ եւ երգիչներ հագեցնելու համար այդ փոքր ածուին հայրենաբաղադպակը կը համար այդ փոքր ածուին համար այդ փոքր ածուին համար այս փոքր գաղութին ցուցաբերած միրոյ, միութեան եւ համագործակցութեան:

Այդ ազգանուէր անկեղծ համագործակցութեան չնորհիւ, անոնք յաջողեցան իրականացնել Լուս Անձելը Համազգայինի «Անի» պարախումբի երկու ելութերը Պաթոն Ռուժի մէջ, Օգոստոս 23-ին: Ելութեր, որոնք հայ ժողովրդական երգն ու պարը ներկայացուցին մէր հայ համայնքին ու շրջապատին, փոխանցելով հայ տոհմիկ երաժշտութեան թովիչ ջերմութիւնը բոլոր հանդիսականներուն:

Բախտաւոր են Պաթոն Ռուժի հայերը քանի որ ունին հոգաստը մը, որ գիտէ համերաշխութեան եւ սիրոյ մթնոլորտին մէջ պահել բոլորը: Անձ մը, որ տասնեակ տարիներու տքնաջան աշխատանքով, պղղատեայ կամքով եւ յուսահատիլ չի զիտցող յարատեւութեամբ կերտած է իր ապագան: Ան ծուեցած է կեանքին իրապաշտուքն: Օգոստած է հաւասարապէս թէ

իր յաջողութիւններէն եւ թէ իր ձախողութիւններէն, որ պարզեւած են իրեն թանկագին փորձառութիւն եւ գիտութիւն: Իր ծնողքէն՝ Սերոբ եւ Մարի Գալթաքնեանէն իրեն փոխանցուած սիրոյ, նուիրումի եւ ծառայութեան ողին արձատացած է իր մէջ, եւ ան կը բաշխէ այդ առատորէն իր շրջապատին՝ սկսեալ իր եկեղեցին, իր հարազատներէն, հայրենակիցներէն մինչեւ իր գործաւորները, որոնցմէ շատերը իր օգնութեածք եղած են գործատիրէր: Այս հայրենասէր, բարեսէր եւ մարդասէր բարերարը կը տարածէ իր օրհնաբեր թեւերը հոն ուր որ կը կարօտին իր օգնութեան՝ Միացեալ Նահանգներէն մինչեւ Արժանթիւնա, Հայաստան, Լիքանան եւ Սուրբա, ամենուրեք իրախուսելով, կազմակերպելով եւ նիւթապէս օգնելով: Այդ անձը՝ շրջահայեաց, լուրջ ալլապէս ընկերային վազգէն Գալթաքնեանն է:

Մեր գաղութներուն, մեծ կամ փոքր, գոյութիւնն ու կենսունակութիւնը պահելու համար պէտք ունինք Վազգէն Գալթաքնեաններու: Թող իր ազգանուէր եւ մարդասիրական կեցուածքը վարակիչ ըլլայ մեր բոլոր յաջողած հայրենակիցներուն յօգուտ մեր ժողովուրդին եւ հայրենիքին:

ՀԱՅԵՐԵՆԻ ԵՏ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԱՄԱՐ

Cultural and Patriotic

# GRAND FESTIVAL

Dedicated to the 17<sup>th</sup> Anniversary of the Independence of Armenia  
On Manoogian Street, St-Laurent, Quebec - Closed to traffic

Friday, September 19, 2008 from 8 p.m.

## «Yerevan Nights»

Continuous performances by numerous groups and artists

Saturday, September 20, 2008 from 11 a.m.

A rich program of cultural and artistic performances

• Parade • Games

• Sale of Armenian Products • B.B.Q.

Evening Ball with Elie Berberian and his Orchestra and DJ Garo

Sunday, September 21, 2008 from 10:30 a.m.

• Holy Mass • B.B.Q. • Games and Artistic performances

General Admission:  
\$10 each day • \$15 for two days (Saturday & Sunday)  
Free for children under 12 years old!



**“The Friends of Armenian Arts” Proudly Presents**

## «Կեցու» “BRAVO” TBILISI ARMENIAN THEATRE

TBILISI'S PETROS ADAMYAN STATE ARMENIAN DRAMATIC THEATRE

Թիֆլիսի Պետրոս Աղամեամի ամուամ Պետական Հայկական

Դրամատիկական Թատրոնի հիւրախաղերը Միացեալ Նահանգներում

**Exclusive stop in Fresno during a National Tour**



SUNDAY SEPTEMBER 14, 1:00 P.M.  
By: Armen Bayanduryan

[www.bravotbilisiarmeniantheatre.com](http://www.bravotbilisiarmeniantheatre.com)

## THE CAVE DWELLERS



SUNDAY SEPTEMBER 14, 4:00 P.M.  
By: William Saroyan

WITH ENGLISH SUBTITLES

Smile, Humor, Love, True Life Pictures

3 ACTS IN ONE DAY

IN FRESNO

SUNDAY, SEPTEMBER 14, 2008



## THE TOWER THEATRE

815 E. Olive Ave., Fresno, CA

The Tower Theatre 559.485.9050 [www.towertheatrefresno.org](http://www.towertheatrefresno.org)

Levon: 559.908.8474

Patrick's Music: 769 E. Barstow, Fresno. Tel: 559.224.7287

The Friends of Armenian Arts 818.637.2191 [itsmyseat.com](http://itsmyseat.com)

RESERVE YOUR TICKETS TODAY

TICKETS: \$25, \$35, \$50



## ՄԱՐԶԱԿԱՆ

### ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆ

Ֆութբոլի Հայաստանի առաջնութեան 18-րդ տուրում անակնակալ արդիւնքներ չգրանցուեցին:

Առաջատար «Արարատ»ը, հիւրենկալութեան 2:1 հաշուով առաւելութեան համելով Գիւմրիի «Շիրակ»ին նկատմամբ, շարունակում է պահանջել մրցաշարային աղիւսակը:

Հանդիպումը անցաւ լարուած են դրամատիկ պայքարում: Առաջինը յաջողութեան հասան տանտէրերը, որոնց կազմում 19-րդ րոպէին յաջողութեան հասաւ Գառնիկ Սարգսեանը, սակայն 9 րոպէ անց առաջնութեան լաւագոյն ռժեարկու Պիգելի Մարկոսը հաւասարեցրեց հաշիւը:

«Արարատ»ը յալթական գնդակը խփեց միայն 88-րդ րոպէին: Աչքի ընկաւ թիւմի կիսապաշտպան կարեն Նաւոյեանը:

Ցաղթելով այս խաղում՝ Վարուժան Սուքիասեանի սաները 39 միաւորով զիսաւորում են մրցաշարային աղիւսակը: 2-րդ տեղում 37 միաւորով ընթանում է ախոյեան «Փիւնիկ»ը, որը այս տուրում «Միկա»յի հետ արտագնաց մրավէճում առաւելութեան հասաւ 1:0 հաշուով: Հանդիպման միակ գնդակը 57-րդ րոպէին խփեց Ալբերտ Թաղեւոսեանը:

Այս պարտութիւնից յետոյ «Միկա»ն 34 միաւորով նահանջեց 3-րդ հորիզոնական: Նոյնքան միաւոր է վաստակել նաեւ կապանի «Գանձասար»ը, որը այս տուրում հիւրենկալութեան 2:1 հաշուով կամային յաղթանակ տօնեց «Կիլիկիա»յի նկատմամբ: Շարունակում է միաւորներ կորցնել նախորդ առաջնութեան փոխ-ախոյեանը՝ «Բանանց»ը:

Այս տուրում «Բանանց»ը 1:1 հաշուով աւարտեց «Ուլիս»ի հետ մրցավէճը եւ 25 միաւորով ընդամէնը 5-րդ հորիզոնականում է:

Այս տուրի աւարտից յետոյ թիւմերը մօտ կէս ամիս կը հանգստանան, քանի որ Սեպտեմբերի 6-ին եւ 10-ին կայանալու են 2010թ. աշխարհի առաջնութեան ընտրական հանդիպումները, որոնցում հանդէս է գալու նաեւ Հայաստանի հաւաքականը:

«Շիրակ» - «Արարատ»	1-2
«Միկա» - «Փիւնիկ»	0-1
«Կիլիկիա» - «Գանձասար»	1-2
«Բանանց» - «Ուլիս»	1-1



### ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԵՏԱՔՐԵՐՈՒԹԻՒՆԸ ՄԵԾԱՆՈՒՄ



Սեպտեմբերի 6-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտը ամենայն հաւանականութեամբ լեցուն կը լինի եւ այդ օրը կայանալիք Հայաստան - Թուրքիա հանդիպմանը կը հետեւն շուրջ 55 հազար հանդիսականներ: Աշխարհի 2010թ. առաջնութեան ընտրական փուլի այս մրցավէճի տոմսերը սովորականից թանկ են: Սովորաբար Հայաստանի հաւաքականի մասնակցութեամբ երեւանեան հանդիպումներին կարելի է ներկայ գտնուել 1500-5000 դրամ վճարելով, իսկ այս անգամ տոմսերը արժեն 3000-10000 դրամ: Եւրոպական չափանիշների համեմատ սա սիմւոլիկ գումար է, իսկ ահա Հայաստանում վճարունակ խաւը այնքան էլ մեծ թիւ չի կազմում: Չնայած դրան տոմսերը մեծ պահանջարկ ունեն, քանի որ Թուրքիայի հաւաքականը ամէն օր չի ժամանում Երեւան, իսկ Հայաստանի հաւաքականը այս տարի սեփական հարկի տակ ընդամէնը մէկ հանդիպում է անցկացնելու:

Տոմսարկերի աշխատակիցները նկատեցին, որ մեծ թիւ են կազմում ափիւռքահայ գնորդները, որոնք Երեւան են ժամանել յատուկ այս հանդիպումը դիտելու համար:

Հաստ ֆիֆԱ-ի կանոնակարգի հիւրենկալող կողմը պարտաւոր է տոմսերի 5 առկուսը տրամադրել հիւրերին, իսկ Հայաստանի փուտպովի ֆեղերացիան առնուազն 2500 տոմս նախատեսել է թուրք փուտպուլակների համար, որոնք ակացն չեն ժամանի Երեւան: Թուրքիայում հանդիպումը դիտելու ցանկութիւն էին յայտնել տասնեակ հազարաւոր փուտպուլակներ, սակայն ավտանդութեան նորմերից ելնելով թուրքական կողմը որոշել է չժողովարել թուրք փուտպուլակներին ժամանել Երեւան: Բնականաբար նաեւ հայ մարզակները հնարաւորութիւն չեն ունենաց յաջորդ տարի մեկնել թուրքիա, դիտելու պատասխան հանդիպումը: Վերջին տարիներին թուրք փուտպուլակների մասնակցութեամբ բազմաթիւ պատահարներ են գրանցուել միջազգային հանդիպումների ընթացքում, ուստի մտավախութիւն կար, որ ընդհարումներ կարող էին լինել նաեւ այս անգամ:

Հանդիպման նկատմամբ հետաքրքրութիւնը մեծ է նաեւ Երևանում: Բազմաթիւ եւրոպական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են հաւատարմագրուել հանդիպումը լուսաբանելու համար: Մեծ թիւ են կազմում նաեւ թուրք լրագրողները, որոնք արդէն սկսել են ժամանել Երեւան:

\*\*\*\*\*

Թուրքիայի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ֆաթիհ Տերիմը նախքան Երեւան ժամանելը հանդիպել է թուրք լրագրողներին եւ յաշտարարել. «Մենք Հայաստան ենք գնալու փուտպով իսաղալու եւ չենք ցանկանում քաղաքականացնել այս հանդիպումը: Մենք գիտակցում ենք, որ մեզ շատ ծանր հանդիպում է սպասում, ինչպէս որ դա եղաւ Երիտասարդական հաւաքականի հետ, որը Օգոստոսին խաղաց Հայաստանի Երիտասարդական հաւաքականի հետ»:

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ  
ՀԵՌՈՒՍԱՏԵՍԻԼԻ ՅԱՅՏԱԳԻՐԻ  
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ  
CHARTER CABLE 280-ՐԴ ԿԱՅԱՆ  
(ԿԼԵՆՏԵՅԼ, ՊԵՐՊԵՆՔ, ԼԱ ՔՐԵՍԵՆԹԱ)  
GLOABCAST SATELLITE  
ՀԽԳՃԱԲԹԻ ԵՐԵԿՈՅՑԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ 10:00-11:00

Ձեր Ծանուցումները Վստահեցէք  
«Մասիս» Շաբաթաթերին  
T: (626) 797-7680 F: (626) 797-6863  
massis2@earthlink.net  
www.massisweekly.com

ՌԵՌԱԴՐՈՒԹԻՒՆ  
Եթէ ծեր տրամադրութեան տակ ունիք հայերէն գիրքեր,  
եւ կը ցանկանաք զանոնք նուիրել կայծ Երիտասարդական  
Սիութեան գրադարանին ապա առաքեցէք  
հետեւեալ հասցեով:  
G.Y.O. 1060 N. ALLEN AVE. PASADENA, CA 91104

ՔԱԶ ՆԱԶԱՐ  
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ ՇՕ  
Ամէն Կիրակի Երեկոյեան  
Ժամը 10:00-ից 12:30  
Կլինտէլի 280-րդ կայանից

# ՆՈՒՐԱՏՈՒԹՅՈՒՆ

Ողբացեալ էլիջառավիթ գԱԼԱՑՃԵԱՆ կԵՅՈՅԵԱՆԻ մահուան տիսուր առթիւ հետեւեալ անձերը իրենց ցաւակցութիւնը կը յայտնեն ողբացեալի ամուսնոյն ու ընտանեկան պարագանեուն։ Առ այդ իրենց փոխան ծաղկեապակի նուիրատուութիւնները կը կատարեն «Մասիս» շաբաթաթերթին։

Տէր եւ Տիկ. Գրիգոր Գասպարեան	\$100
Տէր եւ Տիկ. Թորոս Եթէնէքեան	\$100
Տօքթ. Արաքսի եւ Կաթիաս Եթէնէքեան	\$100
Տիար Զարեհ Պողոսեան	\$50
Տէր եւ Տիկ. Պետրոս Գասպարեան	\$50
Տէր եւ Տիկ. Յարութ Մնացականեան	\$50
Տէր եւ Տիկ. Գրիգոր եւ Վերա Գասպարեան	\$50
Տէր եւ Տիկ. Ռոպըրթ եւ Շողիկ Կիրակոսեան	\$50
Տէր եւ Տիկ. Վարուժան Թօմիլեան	\$50
Տէր եւ Տիկ. Շահնուր Յովսէփեան	\$50
Տէր եւ Տիկ. Շանթ Յովսէփեան	\$50
Տիար Վիգէն Յովսէփեան	\$50
Տիար Խաժակ Յովսէփեան	\$50
Տէր եւ Տիկ. Վահան Յովսէփեան	\$50
Տիար Վահէ Տէմիրճեան	\$50
Տէր եւ Տիկ. Գէորգ Քաջարեան	\$50
Տիար Տիգրան Ճէպէճեան	\$50
Տիար Հրակ Գասպարեան	\$50
Տէր եւ Տիկ. Լեւոն Թէրզեան	\$50
Տիկ. Ռեպէքա Եթէնէքեան	\$50

ՏԵՂՐԱԿԱԼԻՔ

Ողբացեալ էլիջազօպէթ (ԳԱԼԱՅՃԵԱՆ) կեծոթեանի մահուան  
առթիւ Տէր եւ Տիկ. Յարութ եւ Անի Գաապարեան շնորհակալութիւնն  
կը յայտնեն բոլոր անոնց որոնք մասնակից եղան իրենց սուգին,  
այցելութեամբ, հեռախօսով եւ փոխան ծաղկեապակի նուիրատուութեամբ:  
Առ այդ \$200 կը նուիրեն «Մասիս»ին:

## «ԹՈՒՐՔԻՈՅ ԿՈՆԱԿԻՆ ԴՐՈՒՅԹ ՀԱՐԻՒՐ ՏԱՐՈՒԱՅ ԿՈՒԶԻ» ՄԱՍԻՆ

## Ծարունակուածէց 1-ին

մարդիկը Թուրքիայէն՝ ժքնեւ, իսկ  
տասնամետակներ ենք, ժքնեւէն՝ Պր-  
պէնք, Ազգային Առաջնորդարաննէն  
ներս, ուր Հայաստանի եւ Թուրքիոյ  
միջեւ յարաբերութիւններու բարե-  
լաւումը պայմանաւորած էին Հայ  
ազգի Պահանջասիրութեան օրա-  
կարգէ վերցուելով:

Բայց, յետոյ՝ ի հջումն...  
Ծուտով, Մուսքաֆա Անարյե-  
տաղարձակնարկ մը կը նետէ անց-  
եալի պատմական անցքերու վրայ.  
Կը սկսի 11-րդ դարէն, թուրքերու  
Անատոլու մուտքեն: Հայոցին եւ ինչը բար-  
գեղախումքերէ կազմուած ԽՍՀՄՆ-  
ԾԻՆ ժողովուրդ է եղեր Անատոլուի  
ազգաբնակչուրիւնը: Անար խօսի  
Օսմաննաման Կայսրուրեմէն մէկ առ  
մէկ անջատուելով անկախացեսու-  
րիւն դարձած ժողովուրդներու մա-  
սսին: Կը ծանրանայ Կայսրուրեման  
ներքին խմորու մմերէն մինչեւ Հայ-  
կական Հարցի ծագման վրայ: Վեր-  
ջապէս, ու ՎերջԱՊԷՍ, կը ծառանայ  
իրքիհատականներու Անատոլուն  
ըրբացնելու որոշումին վրայ (Սելա-  
նիկ, 1911, իրքիհատական Համա-  
ժողով): Կը նկարագրէ տեղի ու նե-  
ցող ՎԱՅՐԱԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ: Կ'անդ-  
րադառնայ երկու ԿՈՂՄԵՐՈՒ (հայ  
եւ բուրք. Տ.Ա.Գ) «ԿՈՏՈՐՈՒՄՆԵ-  
ՐՈՒԻՆ» վրայ: (Բոլոր փակագիծերը  
եւ զիխագրով բնդգծումները մեր  
կողմէն են. Տ.Ա.Գ.):

Մեր յարգելի յօդուածագրին,  
Մուսաֆա Անարի վերի սինակի  
պատմական տեսութիւնները կու  
գան անգամի մը համար եւս ցոյց  
տալու, թէ իր կողմէ Ապտալլա Կիւ-  
լին կատարած ժաղցրաբոյր քելադ-  
րութիւնները, հմայիչ խօսթերը, բա-  
ցած լուսաւոր հորիզոնները հին  
դրամներ են, որոնք արժել զրկուած  
են ներկայ դարուս: Այդ բոլորի նպա-  
տակակէտը մէկ է: հայոց էական  
հարցը, հայոց դէմ կատարուած  
Ցեղասպանութիւնը տալ մոռացու-  
թեան: Մուսաֆա Անար, միջազ-

## ՕՊԱՄԱ՝ ՆԱԽԱԳԱՅԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ- ՏԵՄՈՔՐԱԹ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ

## Ծարունակուածէջ 6-ին

րանրապէս ունկնդիրներու յատա-  
կացուց իր ծրագիրը, գործնական  
եւ յատակ տուեալներով, որպէսզի  
փոփոխութիւն հակացողութիւնը  
դուրս գար իր ընդհանուր նկարագ-  
րութենէն, եւ իրապէս դառնար  
գործադրելի ծրագիր: Ճարտարօ-  
րէն խմբագրուած իր ելույթի ըն-  
թացքին, Օպամա յատակօրէն բա-  
ցատրեց իր նախագահութեան հե-  
տեւելիք ծրագիրը, ինչ կը վերաբե-  
րի ներքին եւ արտաքին մարզերէն  
ներս: Ներքին ճակատի վրայ, ինք  
անդրադարձաւ տնտեսութեան վե-  
րականգման, ուժային քաղաքակա-  
նութեամ, կրթական հարցերու, առող-  
ջապահութեան նոր դրութեան մը  
որդեգրման, հարկային դրութեան,  
մէկ խօսքով, «կոտրած» Ուշշինկ-  
թընին տալու նոր դիմագիծ, եւ նոր  
ուղղութիւն: Գործնական ելոյթ մըն-  
է որ ինք ներկայացուց, ելոյթ որ  
դիտողներու կողմէ իրապէս նկատ-  
ուեցաւ խիստ կարեւոր եւ պատմա-  
կան: Առարկողներ ալ եղան որ իր  
ելոյթը ընդրանրապէս տեմոքրաթ  
կուսակցութեան պատմական բո-  
վանդակութեան համաձայն էր եւ  
չունէր իւրայստուկ նկարագիր:

Պէտք է լիշել նաեւ որ առաջին  
օրուայ ընթացքին, Միշել Օպամա-  
յէն առաջ, բաւականին համարձակ

62 63 64 65 66 67

Եւ յատակ ելոյթ մը ունեցաւ փոխ-  
նախագահութեան թեկնածու ձօՊայց-  
տըն, յատկապէս համեմատելով Օպա-  
մայի եւ Մքքենի հետեւած քաղա-  
քականութեան տարբերութիւննե-  
րը, եւ իր ճիգերը աշխատաւոր  
միջին դասու նեցուկը ապահովելու  
Օպամայի:

ինչ կը վերաբերի արտաքին  
ճակատին, թէ Օպաման, եւ թէ  
Պայտըն ունին յստակ ծրագիր իրա-  
քի պատերազմի ժամկետացին վերջ  
մը տալու, Աֆղանիստանէն ներս նոր  
ուժեր դրկելու աշաբեկչութեան դէմ  
պայքարը ուժեղացնելու եւ Ուսամա  
Պըն Լատընը պարտութեան մասնելու:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

ապահովթեան նոր դրութեան մը  
րդեգրման, հարկային դրութեան,  
էկ խօսքով, «կոտրած» Ռւաշինկ-  
թընին տալու նոր դիմագիծ, եւ նոր  
ւղղութիւն: Գործնական ելոյթ մըն  
որ ինք ներկայացուց, ելոյթ որ  
խտողներու կողմէ իրապէս նկատ-  
եցաւ խիստ կարեւոր եւ պատմա-  
ան: Առարկոյներ ալ եղան որ իր  
լոյթը ընդրանրապէս տեմոքրաթ  
ուսակցութեան պատմական բո-  
անդակութեան համաձայն էր եւ  
ունէր իրայատուկ նկարագիր:  
Պէտք է լիշել նաեւ որ առաջին  
րուայ ընթացքին, Միշել Օպամա-  
էն առաջ, բաւականին համարձակ

Տեմոքրաթ կուսակցութեան 4  
օրերու վրայ զումարուող համագու-  
մարը իսկապէս նկատուեցաւ յաղ-  
թական, պատմական, ներփին համա-  
ձայնութիւն ստեղծող, եւ յաղթանա-  
կի առաջնորդող համագումար մը: Պատգամաւորները իրապէս բարձր  
տրամադրութեամբ տուն վերադար-  
ձան այն համոզումով որ իրենց  
կուսակցութիւնը համերաշնօրիէն պի-  
տի հետապնդէ պայքարը մինչեւ  
վերջնական յաղթանակ Նոյնմբեր 4-  
ին, դէպի իշխանութիւն, նախագահ  
Պարաք Օպամայի առաջնորդու-  
թեամբ: Ներկայիս բոլոր տուեալնե-  
րը դէպի հոն կ'ընթանան:

# Հայ Թելեժմամբ Կը Վերադառնայ 18ը Ալիքի Վրայ

**Ոչ թէ մէկ, ոչ թէ 2, ոչ թէ 3 ժամ, այլ Օրուան 24 ժամերը**  
**Շաբաթը 7օր անվճար**  
Հարկ չկայ բաժանորդագրուելու - 40 Յաւելեալ ալիքներ  
Յաւելեալ տեղեկութիւններու համար դիմել  
Հայկական Թելեժամ (818) 982-2400

\* \* \* \* \*

# The Armenian Teletime Is Back On Channel 18

**Not 1 Hour, Not 2 Hours, Not 3 Hours But 24 Hours Per Day**

# **7 Days Per Week, Free**

**No Subscription Fee - Plus 40 Additional Channels  
For info call The Armenian Channel (818) 982-2400**

# ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ... ՈՒՇԱԴՐՈՒԹԻՒՆ...

# ՄԵծ Ժողովրդականութիւն Վայելող Կլինտէլի ԱՄԳԱ 280-րդ Ալիքը Այժմ Կը Սփռուի

# GlobeCast

# Դուք Կրնաք Դիտել Հայաստաննան Լուրեր - Քաղաքական Վերլուծութիւններ Երաժշտական Հաղորդումներ - Ծաղկն

# Մանրամասնութիւններու Համար Հեռախոս՝ 818.547.9696

# ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ ԱՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆ NOR SEROUNT CULTURAL ASSOCIATION

**CO-SPONSOR****City of Glendale****MAJOR SPONSOR****SPONSORS****Wells Fargo Bank****Pacific Western Bank****Glendale Medical Pharmacy****MEDIA SPONSORS****Massis Weekly  
Armenian Observer****Kach Nazar****Nor Hayastan****ARMENIAN INDEPENDENCE DAY****FESTIVAL****SUNDAY, SEPTEMBER 21 2008****VERDUGO PARK, GLENDALE****11:00 AM - 7:00 PM**

ԵՐԳ ՈՒ ՊԱՐ  
ԱՐՈՒԵՍՏԻ ԳՈՐՁԵՐՈՒ ԵՒ  
ԳԻՐՔԵՐՈՒ ՎԱՃԱՐ  
ՓՈՐԳԵՐՈՒ ԽԱՂԵՐ  
ՆԱՐՏԻ ՄՐՅԱԾԱՐ  
ՀԱՄԱԴԱՌ ՃԱՇԵՐ  
Խորլած պատրաստուած  
Moon Mart-ի կողմէ



**Sako • Robert Chilingarian • Ararat Amadyan • Maggie  
Harut Hakopyan • Armen Hovanissyan • Sokrat  
Artsrun • Hovik Krikorian • Vahe Nersisyan  
Alfred • Alen • Levon Katerjian  
&  
Vartan & Siranush Gevorkian Dance Academy**